

117

Թ. ԱՍԼԱՆԵԱՆ

Մարտի 1929:

ԳԻՏՈՒԹՅԵԱՆ ԴԱՍԵՐ

(ԻՐԱԳԻՏՈՒԹՅԻՒՆ)

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ

(ՏԱՐՈՎԿՈՒՆ ԴԱՍՐՆԹԱՑՔ)

Բ. ՑՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ



«Ա. ԲԵ Ի » ԳՐԱՏՈՒՆ ԵԽ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ

ՅԱԿՈԲ ԱԲՐԱՅԱՄԵԱՆ

Պայ Ալի, Բեշիս են. խան, թիւ 10

և. ՊՈԼԻՍ - 1929

Տպագր. ԹԵՍԼԻ ԱՐ

5(075)

Ա-74

7 SEP 2006

5(075)
4-74
ԱՐ

Մ. ԱՌԵՎԵԱՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ

(ԻՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ)

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



(14066-57)

“ԱՐԵԻ,, ԳՐԱՑՈՒՆ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԶԱԿԱՆ
ՅԱԿՈԲ ԱԲՐՈՅՀԱՄԵՍՆ
Պապը Ալի, Ծեծիս եք. խան, թիւ 10

ՀՀ ՀՀ

Կ. ՊՈԼԻՍ. — 1928
Տպագր. ՆԻԿԱՐՈՒՆԵ

2011

106

ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

Ներկայ դասագիրքը առաջինն է Գիտութեան դասերաց
շարքին, որուն միւս հատորներն ալ յաջորդաբար լոյս պիտի
տեսնեն : Այս առքի անհրաժեշտ կը սեպենք բանի մը խօս-
եալ պարզել ծրագրը, որուն հետեւած են :

1. Զանց ըրած ենք հարց-պատասխանի հին ձեւը, որ
մանկավարժական տեսակետով ոչ մեկ օգուտ ունի : Անբնա-
կան է տղու բերնին մեջ դնել ա'լիսփիսի խօսքեր, որոց
վրայ դեռ գաղափար չունի ան : Ուսուցիչն է որ, համար
առած ատեն, զանազան հարցումներով դասր լաւ մը պիտի
տպաւորէ առակերտներու միտքին մեջ, միեւնոյն ատեն զար-
գացնելով անոնց զնենու կարողութիւնը :

2. Աւելի օգտակար նկատած ենք ուղղակի նիւրին անցնիլ,
փոխանակ ընելու հետեարներ որոնք կը ծառայեն միայն
տեղ գրաւելու ի վեաս գիտութեան : Ընթեցանութեան դասա-
գիրքերը լիուլի կը կատարեն այդ դերը. իսկ այս նիւրին
նպատակը պիտի ըլլայ տղուն բան սորվեցնել, զիտորեան
նիմք դնել, ի հարկէ հանելի եւ դիւրահասկեալի բացա-
րութիւններով :

3. Անհրաժեշտ նկատած ենք համառօս տեղեկութիւններ
առ զիտական վերջին նորութիւններու մասին, որոնք արդեն
կեանի մեջ ամենօրեայ կիրարկութեան էաւզն անցած են,
եւ հետեւաբար ծանօթ են փոքրիկներն : Այսպէս, լուսա-
ւորութեան միջոցներու կարգին, առանձնապէս յիշած ենք
ելեկտրականութիւնը : Նոյնի նաեւ սաւառնակներու համար,
որոնց բոլչքը շատ անզամ կը տեսնեն մանուկները :

Զմոռնանք որ, ներկայ տղան 15-20 տարի առաջուան
փոքրիկը չէ, եւ անմիջական շրջապատեն շատ բան սորված
է : Կառքի մասին խօսած ատեն, երե չյիշեկ ինքնաշարժը,
ելեկտրական հանրականոր, հիմակուան տղան ինքը պիտի
սփսէ ձեզ որ առնոց մասին խօսի :

4. Ուսուցիչը պարտաւոր չէ անպայման հետեւիլ նիւ-
րերու մեր դասակարգութեան, եւ ազատ է իր ուզած կար-

113581-Ա2



1817

47

գով գասաւանդելու, նկատի առնելով տեղական պայման-
ները եւ տղոց կարողութիւնը :

Կարգ մը պատկերներու եւ գործիքներու մասին երկար
բացատրութիւններ չեն տուած : Ուսուցչին կ'իմայ, և երկ
պէս տեսնէ, աւելի մանրամասնորէն խօսիլ ատոնց վրայ :

Ահա այս կետերը աչքի առջեւ ունենալով պատրա-
սած են ներկայ դասագիրքը, եւ յաջորդները, միեւնոյն
ատեն անոնց պարունակութիւնը յարմարցնելով Կրթական
ծրագրին : Մեր գիրքը պիտի ծառայէ ուսուցչին՝ իբրև յու-
շատեար, իսկ աշակերտներին իբրև ուղեցոյց :

Ներու են կարծելիք թէ անբերի զործ մը մէջտեղ կը
հանենք. բայց համոզուած են որ համեստ դեր մը վիճակ-
ուած է այս գիրքերուն : Յիշենք միայն, որ իրազիտութեան
մեր ամենէն նոր գիրքերը 1914 թուականը կը կրեն :

15 Յուլիս 1925

Կ. Պոլիս

Մ. Ա. Ս. Ա. Ն. Ե. Ա.

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻ Ի

Երեք տարիեն, ահա անհրաժեշտ կը դառնայ կրկին տպա-
գրել Ա. եւ Բ. գիրքերը, ամբողջ մըերքը սպառած ըլլալով :

Այս պարագան իսկ կը ցուցնէ թէ ներկայ դասրներացքը
որու բնդունելութիւն գտած է, եւ չափով մը արդարացու-
ցած իրեն վերապահուած համեստ դերը :

Իրենց հիմնական գիծերուն մէջ, նոր տպագրութիւնները
նոյնն են առաջիններուն հետ : Բայց, նկատի առնելով եղած
թելադրութիւնները, որու բարեփոխումներ բրած ենք, նիւթե-
րու բնդայնման թէ պատկերներու նոխացման տեսակետով :

15 Յունիս, 1928

Կ. Պոլիս


Մ. Ա.

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ

Հ Ա Յ

Մեր ամէն օրուայ ուաելիքներուն զլիստւորը՝ հացն է :
Կրնանք օրերով, ամիսներով միս կամ պտուղ չուտեւ, բայց
ամէն օր հաց կ'ուզենք :

Ուրեմն, սիրելի՛ տղաք, ամէն բանէ առաջ սորվինք
թէ ի՞նչպէս կը պատրաստուի այս կարեւոր սնունդը :



Հին ձեւով արօ


Ընդհանուրապէս ցորենով կը շինեն հացը : Զեզմէ զի՞ չէ
անհնար ցորենը . մայրիկը անով կը պատրաստէ իր համով
անուշապուրը : Ցորենը հողէն կը բռունի . մարդիկ կը ցա-
նեն զայն :

Ցորենը հողէն կը բռունի, բայց ոչ ինքնիրեն։ Ամեսներով մարզիկ կ'աշխատին, կը ջրեն, կը հերկեն հողը, ցանք կ'ընեն, կը հնձնի, կը կալնեն, և կ'ունենան ցորենը, որ այդքան էական սնունդ մըն է։

Այս բոլոր աշխատանքները կը կատարուին երկրագործին կողմէ։ Ցորենը՝ երկրագործին քրտինքին արդիւնքն է, որնենալ է ու արդար։

Հերկ. — Աշնան, Հոկտեմբերին կամ Նոյեմբերին, գիւղացին կը հերկէ արար։ Հերկիլ կը նշանակէ տակն ու վրայ ընել, կակուցնել հողը։

Այօրավ կը հերկեն արար։ Արօրը, փայտէ գործիք մըն է, որուն անցուցած են սրածայր երկաթ մը, խոփը, հողը դիւրութեամբ փորելու համար։ Արօրը, հողը փորելով, ակուներ կը բանայ։



Նոր ձեւով արօ


Արօրը քաշելու համար մէկ կամ աւելի զոյգ եղ կը գործածին։ Կարգ մը երկիրներու մէջ՝ եզի փոխարէն ձի կը լծն։

Գուրան կը կոչուի այն արօրը, որ երկու կամ երեք զոյգ եղներով կը քաշուի։ Առաջին զոյգը ընդհանրապէս գոմէշներէ կը բաղկանայ։ Գութանը աւելի լայն ու խոր ակու կը բանայ։

Շատ տեսակ արօրներ կան։ Հիմակուան արօրները երականիւ են, և միայն երկաթէ շինուած։

Եւրոպայի և Ամերիկայի մէջ, արօրները աւելի լաւ են, և առանց ձիու կամ եզի, չոգեկառքի նման ինքնիրեն կը բանին։ Այս տեսակ արօրները՝ ինքնաշարժ արօր (թրափօր) կը կոչուին։

Ցանկ. — Արար հերկելէ յետոյ, երկրագործը ցորեն կը ցանէ ակօսներու մէջ, և մասնաւոր գործիքով մը վրան հող




Ինքնաշարժ արօ

կը կը ծածկէ, որպէսզի չար թոշունները չուտեն ցորենի հատիկները։ Այս գործիքին ցախան կ'ըսեն։


Հունձկ. — Ամբողջ ձմեռը, ցորենը հողին և ձիւնին տակ կը մնայ, ու չի տափիր։ Գարնան, երբ օգերը կը տաքնան, ծլած ցորենը կը սկսի բարձրանալ և հասկ կազմել։ Հասկին մէջ են ցորենի հատիկները։ Երբ ամառը գայ, հասկերը կը հասուննան, և ոսկի զոյն կ'առնեն։ Յունիսին կամ Յուլիսին, գիւղացին մանգավով կամ գերանդիով կը կարէ ցորենի ցօղունները, կը հնձէ։ Կարուած ցորենով ուաներ կը Ցուեն, հանար, զարի կապէ և սալլով կալ կը տանի։

Կալը, տափարակ և յղկուած գետին մըն է։

Կալի մէջ ցորենը կը կամնեն, այսինքն կը ծեծեն, և յետոյ հատիկները կը զատեն ցօղունի մանրութէն՝ խրդէն։ Ցորենը պարկերու մէջ գնելով ազօրիք կը տանին, իսկ յարզը մարազը կը լցնեն, ձմեռը անասուններու կերցնելու համար։




Ալիւր. — Յորենը աղօրիքի մէջ կ'աղան, Երկանաբարերու միջնւ փշրելով զայն: Երկանաքարերը, իրարու վրաց դրուած կլոր, տափակ և շատ ժամ քարեր են: Յորենը մանրուելով փոշի կ'ըլլայ, ալիւրի կը վերածուի:



Մանգաղ եւ գերանդի
Սահար աղօրիքի մէջ շաղելով զայն: Երկանաքարերը տափակ և շատ ժամ քարեր են: Ապու համար, ալիւրի վրայ գաղջ ջուր կը կը լեցնէ և մէջը քիչ մը հացի մակարդ, թիսմոր գնելով կը սկսի ձզմել: Յետոյ խմորը զանազան ձեւով և մեծութեամբ կառուներու կը բաժնէ, և այդ կառուները երկայն կոթով փայտէ թիփ մը վրայ շարելով, փուռը կը գնէ: Տաք փուռին մէջ ժամ մը եփելէ խոքը, խմորը արդէն հաց եղած է:

Գիւղերու մէջ, փուռի փախարէն ընդհանրապէս բո-



Փուռ

Հաց շաղել


Եիրի մէջ հաց կ'եփեն: Թոնիրը, գետնի վրայ փորուած կլոր փոս մընէ: Փոսին ներսիդին լաւ մը ծեփուած է: Փայտ վասելով թոնիրը կը տաքցնեն, և հաց կը թիսեն: Թոնիրին վրայ կերակուր ալ կ'եփեն:
Ինչպէս կը տեսնէք, մարդիկ ամիսներով կ'աշխատին,
հաց պատրաստերու համար:

Երկանաքարծութիւնը այսօր շատ առաջադած է, և մենանաները կը կատարեն մարդոց շատ մը գործերը:

ՅԱՆՔ ԵՒ ՀՈՒՆՉՔ

Ահա տեսաբան մը, ցանքի և հունձքի աշխատանքներէն:


Նայեցէք պատկերին, և ըսէք թէ ո՞ր մարդն է որ կը հերկէ, ո՞րը կը հերկէ, ո՞րը կը ցանէ, և ո՞րը ցաքանով կը ծածկէ ցանքը:



Ա Ր Մ Տ Ի Ք

Յորեն, գարի, եղիպտացարեն, համար, վարսակ և բրինձ, արմեք կը կոչուին:

Ենչպէս ահսանք, ցորենով կը շինեն հացը: Սակայն երրեմն ցորենի հետ քիչ մը եղիպտացարեն, համար, վարսակ և գարի կը խառնեն: Երրեմն ալ միայն համարէ և գարիէ հաց կը պատրաստեն. բայց ցորենի հացին չափ հառ



Վարսամ Եղիպտացորեն Բրինձ

մով և աննդարար չըլլար: Բնդհանրապէս ձիերու կը կերցնեն վարսակը:

Գարի, եղիպտացարեն, բրինձ, ցորենի պէս կը մշակուին: Եղիպտացարենը և բրինձը տաք երկիրներու մէջ կը բռասնին: Բրինձով ապուր և փիլաւ կ'եփին: Յուրաքերկիրներու մէջ, որ բրինձ չկայ, ցորենով ապուր կը շինեն:

Գարին կը գործածեն նաև գարիչուրի պատրաստութեան համար: Գարիչուրը զովացուցիչ ըմպելի մըն է, և բնդհանրապէս ամառները կը գործածուի:

ԱՆՀՐԱՃԵՇՏ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Սիրելի տղա՛ք, այս տարի ձեզի հետ չառ մը խօսակցութիւններ պիտի ունենանք: Դուք զպրոց եկած էք բան սորմիւու, ուսում առնելու: Ասոր համար լու հանուեցէք Գիտուրեան Թասերուն:

Նախ սկսինք զպրոցէն, որ ձեր երկրորդ առներ պիտի ըլլայ: Ենչպէս կը տեսնէք, մեր գպրոցը շատ մը սենեակցներ ունի: Գիւզական զպրոցները, երրեմն մէկ երկու սենեակ կ'ունենան, քաղաքներու զպրոցները աւելի մնձ են, և սենեակներու թիւը երրեմն մինչեւ 20-30ի կը հասնի:

Այս սենեակներէն ամանք գասարան կը կոչուին: Դասարանի մէջ, տղաք նստած զառ կ'առնեն: Ամէն կարգ, իրեն յատուկ գասարանն ունի: Զեր գասարանը՝ առաջինն է: Եթէ լաւ սորմիւք ձեր զտակըր, զայ տարի երկրորդ կարգը պիտի անցնիք:

Ի՞նչ կը տեսնէք ձեր գասարանին մէջ: Ամէնէն առաջ նստարաններ, որոնց վրայ նստած էք: Զեր առջեւ կան նաև գրանեղաններ: Աւսուցիչն ալ ունի իր յատուկ սեղանն ու աթոռը, որ քիչ մը բարձր տեղի վրայ դրուածն: Աւսուցի սեղանին՝ ամպիսն ալ կ'ըսեն:

Հիմտ ձեր զիմացի պատին նայեցէք: Սա սեւ տախտակը, գրատախտակ կը կոչուի: Սեւ ներկած են, որպէս զի որպէս զի կաւիճով զրուած զիրերը որոշ ըլլան:

Ահա պատէն կախուած պատկերներ, որ կը ցուցնեն շուն, կատու, եղ, կով, տառն, խնձոր, սալոր, վարդ եւլն, և

Այս բարեկամին վրայ ալ զծուած է մեր երկիրը: Անդին կան քարտէսներ, որ ուրիշ երկիրներ կը ցուցնեն:

ԳՐԵՆԱԿԸՆ ԱՌԱՐԿԱՆԵՐ

Արհեստաւորի նման, զպրոցականն ալ ունի իր գործիքները, որոնց գրենական առարկաներ կ'ըսենք: Մօտեկուր Յակո'բիկ, և բաց պայտուսակղ, տեսնենք ինչք ունիս:

Ահա Գիտութեան Գաները, որ աղւոր աղւոր բաներ կը սորվեցնէ ձեղի: Այս ալ բանակն է, որով շիփ շիտակ զիծեր կը քաշենք: Այս քանակը փայտէ է, և չորս երես ունի: Կան նաև մետաղէ քանակէնք: Փայտէ քանակներ ալ կան, որ չորսի փոխարէն երեք կողմունին: Այս ձեւ քանակներուն՝ եռանկին բանակն էրսեն:

Քանակները պէտք է ուղիղ բլլան, որպէս զի կարենանք շիտակ զիծ քաշել: Ծուռ բանակին, օթսակ զիծ չելլեր:

Երբ ուղէք կլոր զիծ քաշել, կարկին կը գործածէք: Ինչպէս կը տեսնէք, այս կարկինը մետաղէ է: Բայց ահա խոշոր կարկին մը, որ փայտէ է և կը ծառայէ զրատախտակի վրայ զիծ քաշելու: Այսուհետեւ, կլոր զիծ ըսելու տեղ՝ կոր զիծ պիտի ըսենք: Աւրեմն երկու տեսակ զիծ կայ: — Ուղիղ եւ կոր: Ասածինը՝ քանակով, երկրորդն ալ՝ կարկինով կը քաշենք:

Տեսէ՞ք, զիս ինչե՞ր կան Յակովիկի պայտուսակին մէջ: Ահա զրիչ, մատիտ, ծայրիր, տետրակներ, սետին, զիրքիր և զմելի:

Գրիչին մէկ մասը, կորը, փայտէ կամ սակարէ է: Ծայրին ալ կայ պաղպատի կտոր մը, որ գրչածայր կը կոչուի: Պողպատը կարծր երկաթ մըն է: անով կարկին, զմելի, մըկրտ և ուրիշ կարծր գործիքներ կը շինեն:

Մատիտի վրայի մասը փայտէ է: մէջը սեւ և կլոր քար մը կայ, որ կը գրէ: Այս սեւ քարին՝ ուրութար կ'ըսեն: Աւրութարը տեսակ մը ածուխ է: կաւիճն ալ կրաքարէ կը շինեն:


Մատիտը և զրիչը գրչատուփի մէջ կը զնեն, որպէս զի ծայրիրը չկոտրին: Մատիտով գրուած բան մը աւրելու

համար ուեժին կը գործածեն: Գրիչը մելանի մէջ թաթիւր լով կը գործածեն: Մելանը ներկ մըն է, զոր ջուրի մէջ հալեցուցած են: Ծառ մը գոյներով մելաններ կան: — կապոյտ, սեւ, մանիչակաղոյն և կարմիր: Մատիտներն աւշատ գոյնով կրնան լլլալ:

Ուշագրութիւն բնելու է որ մելան չկաթի թուղթին վրայ, որովհետեւ կարելի չե սրբել զայն:

ՍԵՂԱՆԻ ԵՒ ԽՈՀԱՆՈՅԻ ՄՊԱՍՆԵՐ

Երեկոյին, երբ հայրիկը գործէն վերադառնայ, տնեցիները սեղանի մը շուրջը կը բոլորուին, ճաշելու համար: Հայրիկը զիս չեկած, մայրիկը արդէն ամէն բան պատրաստ:




Սեղանի սպասներ

ըրած է: Տեսէ՞ք, ինչե՞ր կան սեղանին վրայ: — Պնակ, պատառաքաղ, զգալ, դանակ, հաց, ապուրի աման, աղաման, ջուրի շիշ, զաւթ, անձեռնոց, պղտիկ շերեփ մը և սրուակ մը:

Սեղանին վրայ փուած են սփռոց մը որ ձերմակ և մա-

քուր՝ լաթ մըն է : Երբեմն մօմլարով ալ կը ծածկեն ձաշասեղանը :

Եռհանոցին մէջ կայ օճախ մը , որուն վրայ կերակուր կ'եփուի : Կերակուր եփելու համար , քարիւղ , փայտածուիր , լուսաւորութեան կաղ և վերջերս ալ ելեկտրականութիւն կը գործածէն :



Լուսաւորութեան կազով կերակուր կ'եփեն

Ահա ամաններ , որ սան և կաթսայ կը կոչուին : Սառնց մէջ կ'եփին կերակուրները : Սաները մետաղէ շինուած են : Ասկին , արծաթը , պղինձը մետաղներ են : Մետաղը չփոթէք երկաթին հետ :


Հաղէ սաներ ալ կան , ասսնց պուտուկ կ'րսենք : Գիւ-



Ասնի տեսակներ

գերու մէջ , թոնիրի վրայ ալ կ'եփեն կերակուրը : Թոնիրին մէջ գիտու կը վառեն , վրան ալ երկաթներ կը դնեն : Յետոյ պառուկները կը չարեն երկաթներուն վրայ :

Ահա տապակ մը , որուն մէջ ձուկ և ուրիշ կերակուրներ կը տապկին : Կասկարային վրայ միս կը խորովին : Շեշտիով կերակուր կը լեցնեն պնակներու մէջ : Սա խոշոր բեիով կերակուր կը լեցնեն պնակներու մէջ :



Խոհանոցի սպասներ


Պանակով ալ , որուն սակուր կ'րսեն , միս կը չարզեն : Միս մասնիքը համար առանձին գործիք կայ :



ԱՏԱՂԱՎՈՐՉԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ

Առաղձագործ կ'ըսեն այն արհեստաւորին, որ սեղան, աթոռ, դռւու, պատուհանի փեղկ, քանակ և զեռ չատ մը բաներ կը չինէ; Զէջք ուզեր գիտնալ թէ առաղձագործը ի՞նչ գործիքներով կը չինէ այս բոլորը։ Աւրեմն կարդով սկսինք։

Ահա սղոցը, որով փայտ կը կտրեն, կը սղոցեն։ Պատկերին մէջ ձեր տեսածը ձեռքի սղոց է։ Կան աւելի միծ և երկար սղոցներ։ Այս տեսակ սղոցներ գործածերու համար, երկու հողի պէտք է։ Կարգ մը երկիրներու մէջ, սղոցները ելեկտրականութեամբ կը բանին։



Առաղձագործի գործիքներ




Ուրագ

Ուրագով փայտ կը տաշեն, գամ կը գամեն կամ կը հանեն։ Պատկերին մէջ ձեր տեսածը՝ ձեռքի ուրագ է, այսինքն մէկ ձեռքով կը գործածեն։ Կան խոշոր և երկայն կոթով ուրագներ, որոնց ոտքի ուրագ, ոնեուրագ կ'ըսեն։ Այս տեսակի ուրագները երկու ձեռքով կը գործածուին։ Արհեստաւորը մէկ ոտքը տախտակին վրայ կը դնէ, և երկու ձեռքով կը բանեցնէ ուրագ։

Գամ գամելու և քաշելու մասնաւոր գործիքներ ալ կան։ Մուրնով ալ գամ կը գամեն։ Իսկ աեցանով գամ կը քաշեն։

Յղիչով, արհեստաւորը կը յղիչ, հարթ հաւասար կը դարձնէ տախտակիները։ Օրինակ, առանց յղիկելու կարելի չէ քանակ չինել։

Առաղձագործը ուրիշ գործիքներ ալ ունի։ բայց դալ տարի պիտի խօսինք անոնց մասին։ Հիմա քիչ մըն ալ պարտիզանի գործիքներուն ծանօթանանք,



Պարտիզանի գործիքներ

Ահա փետասը, որով պարտիզանը հող կը փորէ։ բրիչով ալ հող կը փորուի։ Բախով ալ փորուած հողը կը վերցնեն, կամ տակնուվրաց կ'ընեն։ Մեծ պարտէզներու մէջ, հողը արօրուի կը հերկեն։ Փոքր պարտէզներու մէջ ըսի և փետաս կը գործածեն, ակոս բանալու համար։ Պարտէզի մէջ բացուած փոսիկներուն ակօս կ'ըսեն։ Ակօներու մէջ ծաղիկ, բանջարեղին և ուրիշ բաներ կը ցանեն։

Ծաղիկները ջրերու համար ցնցուի կը գործածեն։ Ցընցուզը թիթեղէ աման մըն է։ բերանի մասը ծակծակ բրած էն, որպէս զի ջուրը կաթիլ կաթիլ վազէ։ Մեծ պարտէզները ցնցուզով չեն ջրեր, այլ աղբիւրէն կամ հորէն ջուր կը վազցնեն ակօներուն մէջ։


Տրմուղով կը սանտրեն փորուած հողը, կոշտերը մանրելու համար։

ՈՒՏԵԼԻՔՆԵՐ



ՄԻՍ


Միսը կարեւոր սնունդ մրնէ : Գլխաւորաբար ոչխարի,
եղի և հորբի միս կ'ուտենք : Եղի միսը շատ սնունդ կը
պարունակէ . հորթի միսը նուազ սննդաբար է , բայց աւելի
դիւրամարս է :



Եղ



Հորթ



Ոչխար

Ոչխարի միսը համեզ և սննդաբար է : Մեր երկրին մէջ
աւելի շատ ոչխարի միս կ'ուտենք :

Եւրոպայի մէջ հակառակնէ . հոն կը նախնարեն եղի միսը :
Կարգ մը երկիրներու մէջ , ձիւ միս ալ կուտեն :



Հնդկահաւ



Սագ



Ավարդակ

Կողի , զամէշի և այծի միս այ կ'ուտենք , բայց ոչ
միւսներուն չափ : Հաւի , հնդկահաւի և սագի միսը ոչխարի
միսի չափ սննդաբար չէ , բայց աւելի համապ է :

ԿԱԹ

Ահա սքանչելի սնունդ մը , որուն պէտք ունին մանա-
ւանդ երախաները և հիւանդները : Նորածինները , ամբողջ
մէկ տարի և երրեմն աւելի , միայն կաթով կը սնանին :
Հորթերը , իրենց մօրք կովին կաթը ծծելով կը կերա-
կրուին , մինչեւ որ մնձնան
և կարենան խոս ուտել :


Հում կաթը վեասակար
է : Խմելէ առաջ պէտք է
լաւ մը եռացնել : Կաթը ն-
տու կենդանիները պէտք է:
առողջ ըլլան . հիւանդ կեն-
դանին կաթը վեասակար է :

Կաթը կ'առնեն ոչխա-
րեն (մաֆի) , այծէն , կովէն
և զամէշէն : Յաթէնէն համեկը
ոչխարի կաթն է : Եթէ կա-
թը հում խմենք , աւելի
զիւրութեամբ կը մարսնաք :
Բայց պէտք է ապահով ըլլանք թէ առողջ է կաթը ն-
տու կենդանին : Կաթը թէ՛ սնունդ և թէ զեղ է ծերերու ,
հիւանդներու , տամոքափ ու աղիքի տկարութիւն ունի-
ցաղներու համար : Երրեմն կաթը թէ՛ի կամ սուրձի հետ
խանլ լով կը խմենք :

Կաթէն կը շինեն կաթնապուր , մաղցին (մուհալլեպի)
և այլն : Բայց աւելի կարեւորը կայ . — Կաթէն սեր , մա-
ծուն , կարազ և պանիր կը պատրաստին :

ՍԵՐ ԵՒ ՄԱԾՈՒՆ

Տեսէ՛ք , մայրիկը նոսած կոթ կը կթէ : Աշուշը ար-
դէն լիցուեցաւ : Կթած կաթը լաւ մը եռացնել վերջ կը
ձգէ որ պազի : Յետոյ զգուշութեամբ կը վերցէ՛ վրայի
մասը , որ սեր կը կոչուի :



Կովը իր հորբին նես

Կովի և գոմեշի կաթին սերը հաստիկի, բայց կակուդ կ'ըլլայ: Ոչխարի սերը բարակ և կարծր է: Սերը ընտիր սնունդ մըն է:

Մերը առնելէ յետոյ, կաթին մէջ մակարդ (հին մածունի կասր) կը ձգեն, և ամանը լաւ մը կը ծածկեն: Քանի մը ժամէն, կաթը կը թանձրանայ և մածուն կ'ըլլայ: Մերը չառնուած կաթին մածունը աւելի իւղու և սննդարար կ'ըլլայ:

Մեր երկրի մէջ, մածունանդ զիւղերը, չատ մածուն կ'ուտեն: Եւրոպայի և Ամերիկայի մէջ մածունը ընդհանրացած չէ, և աւելի հիւանդներու իրը զեղ կը գործածուի: Մածունը համածունի չառ զիւղերով, քանի մը միշտ մածուն կը յանձնարարեն հիւանդներուն:

Մածունին ջուր խառնելով, քան կը պատրաստեն: Գիւղիները թան չատ կը խմեն, իրը զովացուցիչ: Թանով քանապուր ալ կը չինեն:

Կ Ա Ր Ա Գ

Ամէնքդ այ գիտեք թէ ի՞նչ է կարագը: Նախաձաշին, մայրէկը երրեմն կը բարէ նաև կարագ, զոր հացին վրայ քսելով կ'ուտեք: Հիմա աեսնենք թէ ի՞նչպէս կը պատրաստեն այս համով ուտելիքը:

Մերը չառնուած մածունը կը լիցնեն ձնումի կամ խնոցիի մէջ: Զձումը, կաւէ երկայն աման մըն է, առաստաղէ կամ ուրիշ անդէ կախուած: Մածունին վրայ քիչ մը զաղջ ջուր լիցնելով, կը սկսին ձնումը արագ արագ շարժել, հարել: Զձումին կողերուն զարնուելով, մածունը, ատեն մը

վերջ թող կուտայ իր իւղը, որ գնդիկներու ձեւով հեղուկին երեսը կ'ելլէ: Այս իւղն է որ կարագ կը կոչուի:


Դիտած էք անշուշտ, որ իւղերը միշտ ջուրին երեսը կ'ելլեն, որովհետեւ թեթեւ են անկէ:

Դգալով կը հաւաք քեն կարագը, և պաղ ջուրի մէջ լաւ մը կը լուան: Կարագը երակար ատեն չի զիմանար, կ'աւրուի ու կծու համ մը կ'առնէ: Ասոր համար վրան աղ կը ցանեն: Աղած կարագը՝ իւղ կը կոչուի: Կերակուրի համար զործուած իւղը, աղած կարագ է: Երբ ուղենը իւղը կարագի նման հացի վրայ քը սել և ուտել, ատեն մը ջուրի մէջ կը ձգենք, և քանի մը անդամ կը լուանք, որպէս զի մէջի աղը հարի:

Ուրիշ ձեւով ալ կարելի է կարագ պատրաստել: Կաթին սերը ինոցիի մը մէջ լիցնելով փայտէ սոռով մը կը ծեծեն: Երբեմն ալ, սերը կամ մածունը կը լիցնեն յենարաններու վրայ զրուած տակառի մը մէջ, և շարունակ կը դարձնեն տակառը:

Կարդ մը զիւղերու մէջ, մածունը կը լիցնեն սիլիրու մէջ, և այնպէս կարագ կը պատրաստեն:


Կաթը որքան թարմ ըլլայ, այնքան լաւ կարագ կուտայ: Ասոր համար կարդ մը տեղեր, կաթը կթւլուն պէս, մասնաւոր մեքենայով մը անմիջապէս կը զատեն սերը և կարագ կը պատրաստեն:



Հայկական ձնում

ՊԱՆԻՐ

Պանիրն ալ կաթէն կը պատրաստեն։ Կաթը եփելէ յետոյ, մէջը քիչ մը մակարդ կը լիցնեն։ Պանիրի մակարդը, հորթի սասանցքէն կը հանեն։ Քանի մը ժամէն, կաթը կը վերածուի թանձը կտորներու։ Այդ կտորները տոպրակի մէջ դնելով կը կախեն, մինչեւ որ մէջի գեղին ջուրը քամուի։ Բայց ասիկա չի բաւեր, առակաւին ջուր կայ։ Ասոր համար, տոպրակին վրայ ծանր քարեր կը դնեն, որպէս զի ջուրը բոլորովին դաւրա ելլէ։ Այսպէսով պանիր



Խնոցի ուրիշ տեսակներ

կ'ունենանք։ Սերը առնուած կաթին պանիրը իւզոս չըլլար։ Գաւառներու մէջ, պանիրին կը խառնեն տեսակ մը խոտ, սխոռուկ, որ անուշ համ մը կուտայ անոր։

Շատ տեսակ պանիրներ կան, — ներմակ, խաեր, կոավիեն, ոօֆթօր, հոլանտական եւայլն։ Գաւառներու մէջ, պանիրով լիցուն կարասներ զլիսիվայր հողի մէջ կը թաղին, որպէս զի պանիրը մինչեւ ձմեռը դիմանայ։ Եւրոպական պանիրները երկար կը դիմանան։ Խաեր պանիրը փուռի մէջ չորցուած է, և տարիներով չարուիր։

ՀԱՒԿԻԹ


Հաւկիթն ալ կաթին պէս սքանչելի սնունդ մըն է։ Քսան հաւկիթ, մէկ քաշ (օխա) միսի չափ սնունդ կուտայ։ Հաւկիթին թարմը յարգի է։

Հաւկիթը երկու մասէ կը բաղկանայ, — Դեղնուց և ներմկուց։ Դեղնուցն է որ սնունդ կը պարունակէ։ Հաւկիթին՝ ձու ալ կ'րսեն։


Հաւը, հաւկիթ ածելէ յետոյ, կը սկսի կտկտալ։ Այս ձայնին վրայ, մայրիկը կ'երթայ և բունկալէն կ'առնէ հաւկիթը։ Երեսմն, բունկալին մէջ մէկէ աւելի հաւկիթներ կը գտնուին։ Կան հաւեր ալ, որ թուփերու տակ և կամ պարփէլին մէկ կողմը կ'ածեն։

Միայն հաւը չէ որ հաւկիթ կուտայ մեղի։ Բաղի, սաղի, հողկահաւի և գեռուրից թռչուններու։ Հաւկիթն ալ կուտենք, բայց ասոնց հաւկիթը այնչափ օգտակար չէ։ Կարգ մը թռչուններ ծառերու վրայ բոյներ կը շինեն, հոն կ'ածեն, և հոն թուխս կը նսախին։

Հիմա տեսնենք թէ ի՞նչպէս կարելի է նոր հաւեր ունենալ։ 10-15 հաւկիթ կը դնեն ամանի մը կամ փոսի մը մէջ։ Հաւը հաւկիթներուն վրայ հստերսվ կը տաքցնէ զանոնք։ Հաւը բուխս նսած է, կ'րսեն։ Երեք շաբաթէն, պղտիկ ձագեր, հուտեր, հաւկիթն կիզեւը կոտրելով մէջէն դուրս կ'ելլին, ու կը սկսին ճւճւալ։ Հաւ-մայրիկը անմիջապէս ջապէս իր ձագերուն գրուխը կ'անցնի, և ասղին անդին կ'իշնայ, անոնց կեր ձարելու համար։ Հաւը կաթ չի տար իր ձագերուն։ Չըլլայ որ դպիք ձուտերուն, հաւ-մայրիկը, թերերը բացած, անմիջապէս ձեր վրայ կը յարձակի։ Մուկերը, երեսմն կը փախցնին պղտիկ ձուտերը, կատունները և մանաւանդ ուրունները վատանգաւոր թշնամիւն



Հաւը իր ձագերուն իւս



Հաւի հաւկիթ


կ'անցնի, և ասղին անդին կ'իշնայ, անոնց կեր ձարելու համար։ Հաւը կաթ չի տար իր ձագերուն։ Չըլլայ որ դպիք ձուտերուն, հաւ-մայրիկը, թերերը բացած, անմիջապէս ձեր վրայ կը յարձակի։ Մուկերը, երեսմն կը փախցնին պղտիկ ձուտերը, կատունները և մանաւանդ ուրունները վատանգաւոր թշնամիւն

ներն են հաւի ձագերուն : Վախ մը զդալուն պէս , ձագերը անմիջապէս իրենց մօրը կը վազին . գիշերներն ալ անոր թեւերուն տակ կը քնանան :

Երբ ճուտերը քիչ մը մեծնան , վառել կը դառնան , հաւը այլեւս ինքնազլուխ կը թողու զանոնք : Ալ մեծած են վառեկները , և պէտք չունին մայրիկի : Տարի մը փերջ , էդ վառեկները կը սկսին հաւկիթ ածել . իսկ արուները աքաղաղ կը դառնան :

ՇԱ ՔԱՐ

Ամէն առառու , շաքարով թէյ կամ կաթ կը խմէք + բ այց բնաւ հարցոցա՞ք էք թէ ինչէ կը պատրաստեն շաքարը :



Շաքարեղեկ

Այս եղէկներուն ցողուն ները , յարմար եղանակին կտրելով մեքենայի մէջ կը ճգնեն : Դուրս ելած հեղուկը ամանի մէջ կ'եռացնեն , մինչեւ որ ջուրը ամրողջովին շուգիանայ : Բայց այս շաքարը դուտ և ճերմակ չէ . ասոր

համար զարանիի մէջ կը մաքրեն և կը ճերմիդնեն : Ճերմակ ճակնդեղէն ալ շաքար կը հանեն :

Շաքարի շատ տեսակներ կան , և բոլորն ալ նոյն ուժը չեն ունենար : Ծուսական շաքարը լաւ է :

Ա Ղ

Անհրաժեշտ սնունդ մըն է ազը : Կրնա՞ք առանց աղի կերակուր ուտել : Ազը՝ կերակուրին համն է : Աղ չունեցող կերակուրը՝ անի կը կոչուի :

Ծովու ջուրը շատ աղ կը պարունակէ : Ասօր համար , ամառը ծովէն ջուր կը վազցնեն մասնաւոր աւազաններու մէջ : Ջուրը կը շողիանայ , և տակը կը մնայ ազը :

Երեկմն ալ հողի տակէն կը հանեն ազը , քարացած վիճակի մէջ : Ազի մասնաւոր հանքեր կան կարդ մը երկիրներու մէջ : Հողին տակ կան նաև աղի աղբիւրներ : Հորիր բանալով , աղի ջուրը կը հանեն և տալազաններու մէջ կը լեցնեն : Արեւի տաքութեամբ ջուրը կը շողիանայ , և զուտ ազը տակը կը մնայ :

Զ Ո Ւ Կ

Ուտելիքներու կարգին չմոռնանք յիշել նաև ձուկերը , որ այնքան համով միս ունին : Գրեթէ բոլոր ձուկերու միսը կ'ուաենք :

Երեկոյին , երբ ծովի կամ լիճի եղերքը իջնէք , կը տեսնէք որ ձուկերը ջուրին երեսը կը ցատկուտեն : Ուտելիքը կը փնտուեն : Մեծ ձուկերը փոքրերը կլելով կը սնանին . պղոմիկ ձուկերն ալ այսպէս ջուրին մէջ կը ցատկուտեն , միջատներ և ուրիշ ուտելիք փնտուելու համար : Եթէ ձեր պարտէղի տալազանին մէջ ձուկեր ունիք , քիչ մը հացի փշրանք նետեցէք , և պիտի տեսնէք թէ ի՞նչպէս ամէն կողմէ վրան պիտի յարձակին :


Կան անուշ ջուրի ձուկեր , ինչպէս կարմրախայտը՝ որ

գետերու և գետակներու մէջ կ'ապրի: Ծովու ձուկերէն յիշենք տառեխը, իշխանաձուկը և օձաձուկը:



Կարբով ձուկ բռնել

ւերը, լողակները: Երենց պոչն ալ զեկի նման կը շարժեն, ուզած կողմը երթալու համար:



Ծովի ձուկեր
(Ոիթեկա, աղկեր, թիւթիկ-սկումրու)

Կարգ մը ձուկերու հաւկիթէն ձկնիիր (խավեար) կը շինեն: Փրփրուկ (մօրիւ) ձուկէն ալ կը հանեն ձկան իւղը, որ շատ օգտակար է տկարակագմներուն:

ՓՈԽԱՂՐՈՒԹԵԱՆ ՄԻԶՈՅՆԵՐ

ՏՈՒՆԵՆ ԴՊՐՈՑ

Առառուն, նախաճաշը ընկելէ յիասյ, ամէն տղայ՝ պայուսակը առած զպրոց կ'երթաք: Բոլոր տղաները պէտք է զպրոց երթան, բան սորմին:

Տունէն զուրս ելած տան, դիտաք եք որ փողոցին մէջ մարգերը և կասքերը միեւնոյն տեղէ չեն անցնիք: Փողոցին երկու քովկերը կան բարձր և բաւական լայն տեղեր, ուրկէ մարգերը կը քալին: Ոհա այս մասը մայր կը կոչուի: Բոլոր մայթերը միեւնոյն լայնքը չունին: Մեծ փողոցները, որ պոլոսալ կը կոչուին, լայն մայթ կ'ունենան: Քողմքներու փողոցներ քարերով ծածկուած, սալայտակուած են:

Փողոցները տախտակի նման հարթ հաւասար չեն, ոչ ու մէջտեղը քիչ մը բարձր է, ու երկու քովկերը ցած: Գիտէք պատճառը. — Հարթ հաւասար եղած պարագային, անձրեւի տան փողոցը ջուրով պիտի յեցուէր, և գծուար պիտի ըլլար մէջէն անցնիք: Մինչդեռ մէջտեղը բարձր ըլլալուն ըլլար մը գույնի անցնիք: Հուրերը փողոցին երկու քովկեն երգ շնորհիւ, ջուրերը փողոցին կը վագեն երգ մը մը փողոցներու մէջ փոսիր բացուած են, որոնց վրայ կասկարայի ձեւով կափարիչներ կան: Զուրը կափարիչի ձակերէն վար կը վազէ և գետնափոր ձամբաներէ կ'երթայ կը թափի ծովք կամ գետի մէջ:


Գիւղերու մէջ սալայտակուած փողոցներ չկան, ոչ ալ կանոնաւոր մայթ: Փողոցը հողով ծածկուած է. ամառը փոշիով և ձմեռը ցեխով կը լցուի:

Միայն տունէն զպրոց չէ որ կ'երթաք: Երբեմն քաղաքէն գիւղ կամ ուրիշ քաղաք կ'երթաք: Զեր անցած ձամբաներուն վրայ այլ եւս կանոնաւոր քարեր չէք տեսներ, այլ պատիկ պատիկ քարեր, խիներ: Այս տեսակ ձամբաներու՝ խճուղի կ'ըսին:

ԻՆՉՈՎ ԿԸ ՃԱՄԲՈՐԴԵՆՔ

Տունէն գոլոց զալու համար առ հասարակ կը քայէք :
Բայց եթէ չատ հնուու է զպրոցը, հանրակառավ կամ շուզիկառավ կը ճամբորդէք :


Սալլ. — Գիւղիրու մէջ, մարդիկ սալլով կը ճամբորդէն կամ բեռ կը փոխադրեն : Սայլը, փայտէ չինուած կառք



Սալլի տեսակ

Հանրակառ. — Բոլորդ ալ հանրակառը տեսած էք :
Գետնին վրայ հաստատուած են երկաթէ զույգ սիծեր, որոնց
վրայէն կը յառաջանայ կառքը : Հին տունները, ձիեր կը
քաշէին հանրակառը :

Հիմա երեկորականուած
թեամբ կը բանին անոնք,
և ուելի արագ կ'երւ
թան : Դիտած էք որ
օդին մէջն մետաղէ թել
մը կ'անցնի : Ան այս
թելէն է որ երեկորա
կանութիւն կուզայ և
կառքը կը բանինէ :




Կառքի տեսակ

Կը զագրին, պատճառը այն է, որ երեկորականութիւն չի
զար : Տուններու մէջ ալ երբեմն յանկարծ կը մարին երեկո
ռական լամբարները : Երեկորականութիւնը դադրելուն
համար է :

Հանրակառքը վարով մարզուն՝ կառուղիու (վարման)՝
կ'ըսնի : Ան կրնայ ուղած ատեն կեցնել կառքը, իր առ
ջեւի զործիքը զարձնելով :

Հանրակառքը ճամբայ ելած ատեն, վանդաւոր է
վար ցատկել :



Ելեկտրական հանրակառ


Խելքաւորժ. — Եզի և ձիու կառքերը հետզետէ մէջ-
տեղէն կը վերնան, և տեղ կուտան բոլորիդ ծանօթ խելքա-
ւորժին (օրօմօպիլ) :

Ինքնաշարժը ամէն տեսակէտով առաւելութիւն ունի :
Կ'երթայ շատ արագ, կը ճամբորդէ առանց յոդներու, և
յետոյ հանդոսաւէտ է :

Սնոր անիւնները ձգախէծէ են (լասիթ) : Զայն շար-
ժովն ալ պէնզինն է : Պէնզինը ահսակ մը կազ է, ինչպէս
է լուսաւորութեան կազը : Հրահաններու տեսակ մը կայ որ
պէնզինով կը բանի :


Ինքնաշարժին մէջ, պէնզինը կը վառի, և իր առաջ
բերած ուժովը կառքը առաջ կը մղէ : Ինքնաշարժը վարող
մարզուն՝ վարիչ կ'ըսնի : Կան նաև բեռի յատուկ մնե
ինքնաշարժիք :

Եղեկան ք. — Փոխազրութեան հանգստաւէտ միջոց
մըն է նաև չողելառքը:



Եղեկան ք.

Չողելառքը կր չողիով կր բանին, և երկաթէ գիծերու
վրայ կր յառաջանան: Շողելառքը կր բաղկանայ շատ մը




Եղեկան ք.

Կառքերէ, որոնք ետեւէ ետեւ իրարու կապուած են:
Կառքերու այս շարքին՝ կառախումբ կ'ըստն:

Ամէնէն առջեւի կառքը կը կոչուի վայրաւարժ (օօօ-
մօքիվ), միւսներն ալ՝ վակօն: Վայրաշարժին մէջ հանքա-
ծուխ վասկը ջուր կը չողիացնեն, և այս չողիով կը դար-
ձընեն անիւները:

Շողելառքերուն մէկ մասը միայն ճամբորդ կը փո-
խազրէ, և մարդասար կը կոչուի: Մէկ մասն ալ բեռ կը
փոխազրէ, և բեռնասար կ'ըստի:

Եղեկեաւ. — Շողենաւն ալ չողիով կը բանի, ճիշդ շո-
գելառքին նման: Հնոցին մէջ հանքածուխ կը վասեն, և
միծ կաթսայի մը ջուրը չողիացնելով ուժ կ'արտազրին:




Եղեկեաւ.

Գիտէք որ չողին ուժ ունի: Խոհանոցին մէջ կերակուր
եփուած առեն, դիտած էք որ սանին կափարիչը վեր վար
կ'ըլլայ երրիմն: Շողին է որ կափարիչը այդպէս կր շարժէ:

Շողենաւին մէջ ալ այսպէս է: Միայն թէ անոր չողին
առելի տաք է և ուժով: Այդ չողին այնքան զօրաւոր է,
որ մեքենաներ կը դարձնէ և ահազին չողենաւը կը
բանիցնէ:

Սաւաննակ. — Մարդիկ կը ճամբորդին նաև սաւան-
նակ գ, այսինքն թռչունի նման օդին մէջ կը թոչին:
Մաւաննակի զործածութիւնը հետզհետէ առօրեայ կը

դառնայ : Կարգ մը քաղաքներու մէջ , սաւառնակով կը տանին կը բերեն նամակները : Մարդիկ ալ անով կը ձամբորդեն :



Սաւառնակ

Սաւառնակը մեքենայով կը բանի , և թռած ատեն ձայն մը կը հանէ : Թռչուններուն մեքենան՝ իրենց թեւերն են : Գիտա՞ծ էք , թռչունները թռած ատեն կը շարժեն իրենց թեւերը :

Սաւառնակին՝ օդանաւ ալ կ'ըսեն :


ԾԱՆՈԹ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Այսօր ծանօթ կենդանիներու վրայ պիտի խօսիմ ձեզի : Բայց ո՞րմէ սկսինք . վատահ եմ թէ բոլորդ ալ պիտի ուղղէք որ նախ կովի մասին խօսինք :

Կովը , ընտանի կենդանիներու ամէնէն օգտակարներէն մէկն է : Կովը գեղջկուհին աչքին լոյսն է . անոր կաթովն է որ սեր , կառագ , մածուն և պանիր կը չինէ : Կովին , միսը կ'ուտինք , իսկ մորթէն կաշի կը պատրաստինք , կօշիկ , պայտասակ և ուրիշ օգտակար իրեր չինելու համար : Եղջիւրը և ոսկորներն ալ օգտակար են . եղջիւրներէն դանակի կոթ և կոճակ կը չինեն : Ազրն իսկ իր օգուտն ունի . պարտէզներու և ալուերու հողին կը խառնեն , որպէսզի հողը ուժովիայ , լաւ բերք տայ : Գիւղիւրու մէջ երբեմն աղբը կը չորցնեն , ու փայտի նման կը վառեն :

Կովը ամէնէն աւելի խոտ ուտել կը սիրէ . մանաւանդ կանաչ խոտը շատ կը սիրէ : Երբեմն յարդ , զարի և թեփ ալ կուտան անոր : Մասնաւոր մարդ մը , հօսալը , կովերը , եղները և գոմէշները հաւաքելով գաշտ կը տանի , ուր կենդանիները կ'արածին : Երեկոյին , կովը տուն կուզայ փորը և ստինքները ուսեցուցած : Գեղջկաւհին անմիջապէս կ'առնէ առանը , և կաթը կը կթէ :


Գիտա՞ք էք կովին բերանը . անոր միայն վարի ծնօտին վրայ ակռաններ կան . վերի ծնօտի առջեւի մասը ակռայ



Կով

չունի : Ասոր համար , կովը չի կրնար կտրել խոտը , այլ վարի ծնոտին և վերի լինտին մէջ առնելով զայն կը փրցնէ : Կովը , ակուայ չունենալուն համար , գրեթէ առանց ծամելու կը կլէ կերածը :

Փորը լաւ մը լեցնելէ յետոյ , կովը շուք տեղ մը կամ գովին մէկ անկիւնը քաշուելով կը սկսի բերանը շարժել : Չծամուած խոտն է որ ստամոքսէն բերանը կը բերէ , յաւ մը ծամելու համար : Կովը կ'որոնայ կ'ըսենք : Ուրեմն կովը որոնացող կենդանի մըն է :



Ե զ

Այս բառը լաւ պահե-
ցէք ձեր միտքը : Որոճա-
ցող ուրիշ կենդանիներ ալ
կան , ինչպէս եղը , ոչխարը ,
գոմէշը և ուզոր :

Կովին ոտքը ձիու նման
միակտուր չէ , այլ երկու
մաս ունի : Այս մասերուն
կեղակ կ'ըսեն : Կովը ,
եղը , գոմէշը , ոչխարը կը ն-
դակաւոր են : Կովի ճակա-

տին վր այ երկու հաստ և զօրաւոր եղջիւրներ կամ կոտու-
ներ կան : Եղը

կը պատրաստէ :


Կովը գրեթէ առնի տարի ձագ մը կ'ունենայ . այս ձա-
գին նորք կ'ըսեն , կովին արուն՝ եզ կը կոչուի : Եզն ալ
շատ օգտակար կենդ անի է . կար չի տար , բայց արօր ,
սայլ կը քաշէ , բեռ ուր կրէ : Եղը , գիւղացին աջ բա-
զուին է : Երկրագործը զա սկի պէս կը գուրզուրայ իր եղ-
ներուն վրայ :

Եղի միեր տւելի անդաւա-
տագկուն :



ՀԱԻՆՈՅԻ ԹՐԱՇՈՒՆԵՐ

Կըտ , կըտ , կըտ . — Հաւերն են որ զուրո կ'ելլեն
իրենց բոյնէն՝ հաւեցէն , և կուտ ուտելու կուգան : Գեղջ-




Հաւեցի բոչունեներ

կունին , զոգնոցէն ափով կեր կը ցանէ անոնց առջեւ : Ի՞չ-
պէս ախորժակով կ'ուտեն , և ուրախութենէն ի՞նչ ձայներ
կը հանեն :


Հաւին արուն՝ ախաղալ կը կոչուի : Աքաղալը հաւէն
աւելի մեծ է . կատարն ալ աւելի
երկար է , և ձայնը սուր : Առ-
տուները կը լսէ ք աքաղալին
կուկուլիկուն : Այս ձայնը առ-
նելուն պէս , երկրագործը կը
հասկնայ թէ լոյսը բացուած է ,
և կ'արթ նայ : Ուրեմն աքա-
ղալը գիւղացին ժամացոյցն է :

Հաւեցին մէջ կը տեսնէք
ուրիշ թոչուններ ալ . — Բադ ,
սագ , հնդկահաւ , աղաւնի եւլն .
Հնդկահաւը հաւին կը նմանի ,
բայց աւելի խոշոր է : Սագը և բադն ալ հաւին կը նմա-



Ախաղալ


նին . միայն անոնք ջուրի վրայ ապոր ապոր կը լուզան , իսկ խեղճ հաւը չի կրնար լողալ :



Բայերը կը լողան

Բայց հաւն ալ ուրիշ առաւելութիւն մը ունի . — կրնայ բարակ ձիւզի մը վրայ կենալ , բարիլ . իսկ սագերը և բագերը չեն կրնար . անոնք լայն տեղ կ'ուզեն իրենց ոտքերուն համար :


Դիտած էք բնաւ , որ սագերը և բագերը , կտուցով իրենց պուչի տակի լուզան , և իրենց փետուրուներուն կը քըսան : Ասոր շընորհիւ , ջուրէն դուրս ելլելէ յետոյ , շուտավ կը չորնան , որովհետեւ ջուրը իւզառ փետուր ներս չանցնիր :



ՀԵՂԿԱԽԱԼԵՐ

Իհեղճ հաւերը չեն կրնար իւղ քսել իրենց փետուրուներուն , և անձրեւի տակն լու մը կը թրջին :


Հաւնոցի բոլոր թոչունները , հաւի նման հաւկիթ կուտան մեղի , անոնց միսն ալ համով է :




Սագ

ՈՒՐԻՇ ԹՐՉՈՒՆԵՐ

Կան օւրիշ թոչուններ ալ , որ դաշտերու մէջ կ'ապրին և նոյնպէս օգտակար են , իրեւն մասցու :



Կաբաւեր



Աղաւնի

Յիշենք կաքաւը , որ տոտիկ տոտիկ կը քայէ , կը շօրուայ : Լորը կամ լորամարգին , որ կաքաւէն փոքր թոչուն մըն է , և շատ համեղ միս ունի :

ՈՒՐԻՇ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Զ Ի

Չեղմէ ո՞վ ձի տեսած չէ : Չին շատ գործ կը տեսնէ : — Արօք, կառք, թնդանոթ կը քաշէ, բեռ կը տանի : Յետոյ անոր վրայ կը հեծնենք : Չի հեծնողին՝ ձիաւոր կ'ըսեն : Կարգ մը երկիրներու մէջ, նոյն խոկ ձիու միսը կ'ուստին և կաթը կը խմին :

Չին, երկու ծնուներուն առջեւի կողմը ակռայ ունի . ասոր համար կովի նման խեղճ չըլլար, և խոտը կտրելով


լաւ մը կը ծամէ : Չին որոճաւ ցող չէ :

Չիուն ստքը, կովի ստքի նման երկու կտոր չէ, միակտուր է : Այս տեսակ ստքերուն սմբակ կ'ըսեն : Ուրեմն ձին սմբակաւոր է : Էշը և ջորին ալ սմբակաւոր են :


Չիու ականջները կարճ են, վիզը երկայն և կլոր, մազը հաստ : Չիու էպին՝ զամբիկ, ձաւ զին ալ մերուկ կ'ըսեն :

Ամէնքդ ալ էշ տեսած էք : Ի՞նչ խելօքիկ և հանդարա կենդանի է : Երբ ձին նեղացնէք, ետեւի ստքով կը զարնէ, երբեմն ալ ակռաներով կը խածնէ ձեզ : Էշը աւելի նամրերոց է, շուտով չի բարկաւ . Չիուն շատ կը նմանի . միայն մարմնով աւելի փոքր է . ականջներն ալ աւելի մեծ են :

Իշու ձագին՝ բուռակ կ'ըսեն : Էշն ալ ձիու նմած բեռ կը կրէ և երբեմն ալ սայլ կը քաշէ : Կարելի է նաև վրան հեծնել : Էշին առաւելութիւնը այն է, որ շատ ուտելիք և լինամք չուզեր, չարքաշ է : Միայն չափէն աւելի յամառ է :




Զ Ի



Է Շ

Զ ՈՐԻ

Զորին ալ ձիու և էշի նման կենդանի մըն է : ձիէն փոքր, իսկ էշէն աւելի մեծ է . ամէնէն աւելի կը գործածուի բեռ կրելու : Լեռնային զիւղերու մէջ, ձիէն



Զորին բնիդանօթ կը կրէ

և էշէն աւելի ջորի կը գործածեն, սրովհետեւ ջորին զառիվեր և նեղ ճամբաններէ շատ աւելի դիւրութեամբ կրնայ բարձրանալ :


Թնդանոթ կրելու ալ կը գործածուի :

ՇՈՒՆ ԵՒ ԿԱՏՈՒ

Քիչ մըն ալ խօսինք ձեր երկու բարեկամ կենդանիներուն՝ շունին և կատուին վրայ:

Տեսէ՞ք, ի՞նչ սուր ակոաներ ունի մեր փիսիկը: Բուլոր ակոաներն ալ սուր են. առջեւի երկար սուր ակոաները չորս հատ են, երկուքը վերի, երկուքն ալ վարի ծնոտին վրայ:

Մուկ բոնելուն պէս, կատուն իր սուր ակոաներով



Շուն եւ կատու

Կտոր կտոր կ'ընէ զայն, ու կ'ուտէ: Ուրեմն կատուն մսակեր է: Շունը, գայլը և կարգ մը կենդանիներ մսակեր եթէ կատուն կովի կամ ծիռ նման ակոաներ ունենար, չպիտի կրնար միս ուտել:

Նայեցէ՞ք, ի՞նչ սուր եղունգներ ունի կատուն. ճանկերն են: Ուշադրութիւն, չբարկացնէք փիսիկը. ապաթէ ոչ կը ճանկէ ձեր ձեռքերն ու դէմքը: Բայց ճան-


կերը միշտ դուրսը չեն. կատուն ներս կը քայէ զանոնք, երբ բանկելիք կամ ճանկելիք բան չունի: Քալած ատեն սոքի ձայն ձինաներ:

Այսպէս է որ կը յաջողի զաղանի մօտենալ մուկերուն և զանոնք բանել: Պատճառը նորէն սուքերուն մէջ փնտոեցէք: Տեսէ՞ք, կատուի սոքերուն տակ մսոս գունտեր կան. ասոր համար է որ քալած ատեն ձայն չի հաներ:

Անգամ մըն ալ աչքերուն նայեցէք: Կատուին բիբը սեւ զիծեր ունի:

Կատուին աչքերը շատ սրածուն են. զիշերը, երբ մնոնք գժուար կը ահօնենք, կատուն լաւ մը կը տեսնէ:

Անշանտուր են կնկիւրիք և վանի կատուները:



Կատուն մուկ բոնած է

Շունն ալ կատուի նման սրածայր և երկայն ակոաներ ունի, որով մսակեր է: Միայն թէ ունի նաև ուրիշ ակոաներ, որոնցով սոկոր կը փշէ: Շունը չի ճանկեր, կը խածնէ:

Շունը շատ հաւատարիմ և քաջ կենդանի մըն է: Հովիւր երբեմն անոր կը յանձնէ ամբողջ հոտը, ու կը քնանայ: Վայ անոր, որ կը ճամարձակի ոչխարներուն մօշ տենալ, շունը հաչելով անմիջապէս վրան կը վաղէ և կը տենալ, շունը հաչելով անմիջապէս վրայ չի հաչեր. շատ զօրախածնէ: Բայց ճանօթ մարզու վրայ չի հաչեր. շատ զօրախածնէ: Ուստի ճանօթ մարզու վրայ, և անմիջապէս կը ճանչնայթէ եկողը ուր հոտառութիւն ունի, և անմիջապէս կը ճանչնայթէ եկողը ճանօթ է թէ օտար: Շունին լողութիւնն ալ զօրաւոր է: Ճանօթ է թէ օտար:

Շատ տեսակ շուներ կան. — Տունի, որսի, ոտփիւ: Ուսի շուները երկայն և բարակ սրունքներ ունին, և լաւ կը վագեն: Ուսկան կամ բարակ կը կոչուին: Տունի ձագին՝ կը վագեն: Ուսկան կամ բարակ կը կոչուին: Տունի լակոս կ'ըսեն:

Ո Զ Խ Ա Ր

Կովին չափ կարեւոր կարեւոր կենդանի մըն է ոչխարը : Անոր կաթը, կովի կաթէն աւելի համազ և սննդարար է : միսն ալ բնափր է : իսկ վրայի մազէն՝ բուրդէն, տաքուկ հագուստներ կը շինենք, ձմրան ցուրտերուն հազնելու համար :

Ոչխարը, շատ մը բաներով կովին կը նմանի . անոր պէս խոտակեր է, որոնացող և կնդակաւոր : Վերի ծնօտի առջեւի կողմը ակույ չունի, և կովի նման կը փրցնէ խոտը և լու մը չծամած կուլ կուտայ :



Ո Հ Խ Ա Ր

Հովիւը լեռը կը տանի ոչխարները, որպէս զի արածին : Ոչխարներու խումբին՝ հօս կ'ըսեն . կովերու և եղներու խումբին՝ նախիր : Հովիւը միշտ մէկ կամ աւելի շուներ կը պահէ, որպէս զի գայլերը չուտեն ոչխարները :

Ոչխարի էզին՝ մաքի, իսկ արուին՝ խոյ կ'ըսեն : Մաքին է որ կաթ կուտայ մեղի : Ոչխարի ձագը՝ գառնուկ կը կոչուի : Գառնուկները մայելով իրենց մօրը կ'երթան, կաթ ձձելու համար :

Քիչ մնաց պիտի մոռնայինք այծը : Տեսէ՛ք, ծնօտին տակը երկայն մօրուք մը ունի : Ոչխարին մէկ տեսակն է : միայն թէ վրայի մազը բուրդ չէ : Այծն ալ կաթ և միս կուտայ մեղի : Այծին ձագը՝ ուլ կը կոչուի :

Ոչխարը խելօքիկ և դանդաղաշարժ է : Այծը, ընդակառակն, շատ չարաձձի է, և հոս հոն կը վազէ, ժայռէ ժայռ : Այծը, ոչխարի նման խոտակեր և կճղակաւոր է : Կոտոշներն աւելի մեծ են, և մորթը բարակ :

Նշանաւոր է ենկիւրիի այծը : Անոր մազը (քիֆիկ) շատ յարգի է : կան հակ վայրինի այծեր, որոնք լեռներու մէջ կ'ապրին :



Ո Լ Ճ

ՄԵՐ ՄԱՐՄԻՆԸ

ՄԱՐՄՆԻՆ ՄԱՍԵՐԸ

Քիչ մըն ալ խօսինք մեր մարմնին վրայ: Մօտ եկուր նայինք, Յակովիկ:

Տեսէ՞ք, ահա զլուխը, որ մեր մարմնին ամէնէն կաշ բեւր մասն է: Եթէ արկածով կորսոնցնենք մեր թեւր կամ ստրը, նոյն խակ երկուքն ալ, դարձեալ կրնանք ապրիլ: Երբեմն փողցի մէջ կը տեսնէք ինդեր, որ կորացցուցած իրենց աչքերը, գաւազանի օգնութեամբ կը քարին:

Առանց աչքի ալ կարելի է ապրիլ: Աչք չունեցող մարզը կոյր կը կոչուի: Յայց ընաւ տեսած էք տառաց զլուխի մարդ կամ կենդանի:

Ի՞նչ կը տեսնէք Յակորիկի զլուռն վրայ: — վերէն սկսեալ՝ մազեր, ճակաս, ականչներ, աչքեր, քիք, բերան, և կզակներ:

Մարմնին սա հասու մասն ալ, որ վիզէն սկսեալ մինչ չեւ որունքները կ'երկարի, իրան կը կոչուի:

Ուրիշ ի՞նչ կը տեսնէք մեր մարմնին վրայ: Ահա բեւրը և սրունքները, ասոնց ալ անդամներ կ'ըստնք:

Ուրիշն մեր մարմնինը երեք զլուռոր մասէ կը բաղկանայ: — Կլուխ, իրան և անդամներ:

Ա Զ Բ

Հիմա սկսինք աւելի մօտէն քննել մեր սորված մասերը: Նախ քննենք աչքը որուն չնորդիւ կը տեսնենք առարկաները, կը կարդանք, և առարկայի մը կոյնը կ'ուրոշենք:

Սա երկու կափարիչները, որ աչքը ծածկած են, կոպ կը կոչուին: Կոպին ծայրերուն վրայ կը զտնուին քարփիչ-

ները: Թարթիչները չեն թողուր որ փոշի մտնէ մեր աչքին մէջ: Կոպի վերի կողմի սա մասերուն ալ յօնք կ'ըսեն: Յօնքը չի թողուր որ քրտինքը աչքին մէջ վազէ:

Աչքդ բա՛ց, Յակորիկ: Մէջ-
տեղի սա կլոր և գունաւոր մասը
ծիածան կը կոչուի: Ծիածանին
մէջտեղը կը գանուի բիբր որ սեւ
ու կլոր կէտի մը կը նմանի:
Ծիածանը շատամբ գոյներով կրնայ
ըլլալ: Յակորիկին ծիածանը սեւ է,
իսկ Սրամին ծիածանը՝ կապոյտ:

Մեր երկու աչքերը նոյն մեւ-
ծութիւնն ունին: Եթէ աչքերը
զոցենք, չենք կրնար տեսնել: Ա. չ է
Սակայն բաց եղած տակն ալ միշտ չենք տեսներ: Մութին
մէջ մեր բորբատիքը տեսնելու համար, մոմ, բամբար կամ
լուսատու ուրիշ մարմնին մը պէտք է:

Աչքերը զունդի ձեւ ունին, և կրնանք զանոնք երկու
կողմի վեր ու վար շարժել: Այսպէս է որ մեր քովի առար-
կաները կը տեսնենք, առանց մեր գէմքը զարձնելու:


Հիմա թաղ Սրամը սա մոմի լոյսին նայի, գուք ալ իր
աչքին նայեցէք: Կը տեսնէք որ բիբր պղտիկզաւ: Դար-
սաւ եալ ուշագրութիւն բրէք երբ Սրամը շուքին մէջ կը նայի:
Բիբր մէծցաւ այս անդամ:

Գիտէ՞ք պատճառը: Լոյսը գօրաւոր եղած տակն, կը
կը պղտիկզնենք բիբր որ շատ լոյս չմտնէ ներս: Ընդհա-
կառակն, մութին մէջ լոյս կը բանանք աչքը, որպէս զի
շատ լոյս ընդունինք և կարենանք լուս տեսնել:

Բայց է որ մեր բիբր լոյսին մէջ կը պղտիկնայ, և մու-
թին կը մեծնայ:


Ա Կ Ա Ն Զ

Աչքին չափ կարեւոր է նաև ականջը: Ականջով է որ
կը լսենք: Հիմա, մասներով զոցեցէք ձեր ականջին ծա-
կերը, և պիտի տեսնէք որ չէք լսեր իմ խօքերս, այլ
կերը, և պիտի տեսնէք ալ կ'իմանաք: Ուրիշն ձայնը
այդ ծակերէն է որ ներս կը մտնէ:



Ա. չ է

Պէտք է միշտ մաքուր պահէք ձեզ ականջին մէջը, որպէս զի լաւ լսէք: Շատ վտանգաւոր է գնդասեղով կամ ուրիշ սուր բանով ականջին ծակը խառնել: Աւշադրութիւն ընելու է որ ջուր ալ չըրթայ մէջը:



Ականջ

ւաքուի: Երբ ուզենք լաւ լսել ձայն մը, մեր ձեռքին ափը գնենք ականջին ետեւը:

Խուլ կ'ըսեն այն մարդուն, որ չի լսեր:

Ք Ի Թ

Քիթով կը զգանք հսուերը: Քիթին երկու ծակերուն ունեց կ'ըսեն:

Քիթը կը ծառայէ նաև օդ շնչելու: Քերնով ալ կարելի է շնչել, բայց լաւ չէ: Գոցեցէք ձեր բերանը և կը զգաք քիթէն օդ ներս կը մտնէ կ'ելլէ:

Ք Ե Ր Ա Ն

Քերնին մէջ կան ակռաներ և լեզու: Ականերով կը մանրենք կերակուրի պատառները: Պէտք է լաւ ծամել պատառը, ապա թէ ոչ կոկորդը կը մնայ: Այս տեսակ պատառներու մէջ, ջուր խմեցէք և պատառը վար կ'իջնէ:

Երբ բան մը ուտենք, կզակները կը շարժին: Բայց ոշագրսութիւն ըրէք և պիտի տեսնէք որ միայն վարի կզակը կը շարժի:

Երթունքները, բերնին կափարիչներն են, խօսած ատեն, լեզուին հետ կը շարժին նաև ըրթունքները: Ականերն ալ զեր ունին խօսելու մէջ: Ակաայ չունեցողները չեն կրնար լաւ արտասանել բառերը:

Լեզուն ուրիշ գեր մըն ալ ունի: անով կ'իմանանք թէ մեր կերածը կամ խմածը տաք, պաղ, անուշ կամ լեղի է: Քիթով բանի մը հոտը կ'առնենք, լեզուով համը: Լեզուն, կերակուրը ակռաներուն մէջտեղը կը տանի, մանրել տարու համար: Երբ ակռաները աղէկ մը մանրեն պատառը, լեզուն կ'առնէ զայն և կոկորդէն վար կը հրէ:


Ի Ր Ա Ն

Մեր մարմնին մէջ կան նաև կարծր մասեր, ասոնք ուկորներն են: Մնացեալ մասերը կակուզ են: Մասկործին արւած միսը, ուկոր ալ կը զպարունակէ: Ուկորներուն ամբողջութեան՝ կմախ կ'ըսեն:

Ուկորներուն շնորհիւն է որ կրնանք շիփ շիտակ կենալ և քալել: Եթէ մեր մարմնուը ծառի մը նմանցնենք, կմախ քը կ'ըլլայ մեր բունը:

Ուկորները միակոտուր չեն, այլ անդ տեղ իրարու վրայ կը խաղան: Ոսոր շնորհիւն է որ կրնանք շարժել մեր թիւերն ու սրունքները, Դուռներն ալ այս ձեւով կը զառնան իրենց ծխնիին վրայ: Ուկորներուն խաղացած մասին՝ յօլուած կ'ըսեն:

Իրանը երկու մասէ կը բազկանայ. — Կուրծք և որովայն: Կուրծքքը, որուն լանջէ ալ կ'ըսեն, կազմուած է կրծուկը և ողնայարէ: Կմախ մէջտեղի սիւնը՝ ողնայար՝ կը կոչուի: Զեր ձեռքը կոնակին




Կմախ

վրայ վերէն վար պատցուղէք : Կը տեսնէք որ ողնայարը միակառը չէ, այլ կան դցուն մտսեր : Այս մտսերը ոսկորներ են, որոնք իրարու միացած և ողնայարը կազմած են :

Անգամ մըն ալ ձեռքով առջեւի կողմը շօշափեցէք : Կը տեսնէք որ երկու կողմը ոսկորներ կան : Ասոնք կողմէ կը կոչուին, և 24 հատեն, 12ը մէկ և 12ը միւս կողմը շարուած :

Թ Ո Ք Ե Ր



Երբ կողիկ (պրօլա) ուղէք մսավաճառէն, ոչխարի այս մասէն է որ միւս կուտայ ձեզի :

Չեր ձեռքը կուրծքին վրայ պատցուցած տան, ժամացոյցի թիկ թակին նման րան մըն ալ կը զգաք : Սիրոն է որ կը շարժի : Այդ շարժումն՝ սրտի բարախում կ'ըսեն :

Սիրար շատ կարեւոր է . առանց անոր չենք կրնար ապրիլ : Սիրոը ոսկորներէ կազմուած վանդակի մը մէջ կը գտնուի, և անոր չորսիւ պաշտպանուած է : Զատիվերէն վեր ելած տաեն, ձեր սիրար արագ արագ կը բարախէ :

Սիրոը միշտ արիւնով լիցուն է :

Աղէկ մը շունչ ասէք : Ի՞նչ կը տեսնէք, — Չերկուրծքը կ'ուռենայ : Փոփէրն են որ օդ առնելով կ'ուռենան : Երբ շունչը դուրս տանք, կուրծքն ալ կ'իջնէ :

Երկու թոք ունինք, մէկը աջ, միւսը՝ ձախ կողմը : Օդի ներս մտնելուն՝ ներշնչում, գուրս ելլելուն՝ արտաքնիւն :

Որովայնին՝ վոր ալ կ'ըսեն: Որովայնին մէջ կայ ստամոքսը, ուր կ'երթան մեր կերած կերակուրները : Երբ շատ ուտենք, ստամոքսը անհանդիստ կ'ըլլայ : Մեր խմած ջուրն ալ ստամոքս կ'երթայ :

Որովայնին մէջ կան նաև աղիքները, լեարդը և ուրիշ գործարաններ : Ստամոքսը, կերակուրը մարսելէ յիտօյ, կուտայ աղիքներուն . հոնինիր կերածը արիւնի կը վերածուի, և սնունդ կ'ըլլայ :

Ա Ն Դ Ա Մ Ն Ե Ր

Թեւերուն և սրունքներուն՝ անդամներ կ'ըսեն : Թեւերուն վրայ խաղացող մասեր կան . ասոնք արմուկ կը կոչուին : Սրունքներն ալ այդ տեսակ մասեր ունին : ասոնց ալ ծունկ կ'ըսեն :


Եթէ ուշագրութիւն ընէք, ուրիշ խաղացող մասեր ալ կը տեսնէք : Նայիցէք, արմուկէն վար գտնուող սա մասն կը կը շարժի : Այսր դաստակ կ'ըսեն : Ոտքն ալ այս տեսակ մաս մը ունի :

Թեւեր երեք մաս ունի . — Բազուկ, նախաբազուկ և ձեռք : Բազուկը, ուսէն մինչեւ արմուկ կ'երկարի : Արմուկէն մինչեւ ձեռք գտնուած մասն ալ նախաբազուկն է : Ձեռքն հինգ մատները կը կոչուին . — Բթալաս, ցուցամաս, քին հինգ մատները և նկալը :

Ոկսեկք ձեր մատները առանձին առանձին շարժել : Ոկսեկք ձեր մատները առունձին առունձին շարժող ոսկորներ կը տեսնէք որ բթամատին վրայ երկու շարժող ոսկորներ կան . իսկ միւս մատները երեքական շարժող ոսկոր ունին : կան, իսկ միւս մատները շարժող ոսկոր ունին :

Ձեռքը երեք մաս է . — Ուլն, ներբան և մատներ : Ոտքն ալ երեք մաս է . — Ուլն, ներբան և մատներ : Ուլնին տակի մասին կրուկ կ'ըսեն : Ներբանը, ոտքին ափն է :

Կը տեսնէք որ ձեռքն ու ոտքը իրարու շատ կը նմանին : Կազմութիւն տեսակէտով, ձեռքերը և ոտքերը իրարմէ տարրերութիւն չունին :



ՀԱԳՈՒՅՏ

Ամառ թէ ձմեռ, բոլորս ալ հագուստ կը հագնինք: Գիշեակը ինչու. — Առանց հագուստի, ձմեռը պիտի մոէինք, ամառն ալ մեր մարմինը արեւէն պիտի այրէր:

Կենդանիները մասնաւոր հագուստ չունին: Անոնց վրայի մազը հագուստի տեղը կը բանէ: Ցուրտ երկիրներու կենդանիները շատ երկայն մազ կ'ունենան: Մեր զործածած մուշտակները, ցուրտ երկիրներէ կուզան: Այնուղի




Դեղջունին բուրդ կը խուզէ

Ժողովուրդը, փափուկ մազերով կենդանիները կը սպաննէ, և մորթը հանելով կը չորցնէ: Այսպէսով կ'ունենան սա մուշտակները, որ ձմեռը այնքան տաք կը պահն մեզ:

Ոչխարն ալ երկար մազեր ունի. բայց ոչխարին մորթը իբր մուշտակ չեն զործածեր, այլ վրայի բուրդը կտրելով թել կը շինեն, և ատով կերպաս կը հիւսեն: Բուրդէ հագուստները տաք կը պահն մեր մարմինը:

Միայն բուրդէն չէ որ կերպաս կը շինեն: Բամպակէ ալ կերպասներ կան: Բամպակը կը հանեն բամպակնին



Կից // թել կը մանե.



Բամպակնի

պառուզէն: Այս պառուզը ընելուցի մը չափ մեծ է, և բամպակով լիցուն:

Պամպակնին տաք երկիրներու մէջ կը հասնի, ինչպէս եղիպտաս, Աստիա, Հալէո:


Բամպակը քաղելէ յետոյ կը զան ու կը մանեն: Մանել կը նշանակէ բամպակը թելի վերածել: Հինատենները, կիները ձևաբույզ կը մանէին բամպակը: Հիմա մեղենաներով կ'ընեն այդ զործը:

ՄԵՏԱՔՈ

Միայն բուրդէ և բամպակէ չեն շիներ հագուստները։
մետաքս ալ կը գործածեն։

Ներամէն կը ստանանք մետաքսը։ Շերամը տեսակ մը
տեսակ մը որդէ, որ թութի տերեւ ուտելով կը մնանի։
Որդը, ձերմակ թթենիի տերեւ ուտելով նետքհետէ կը մնա-
նայ։ Ստեն մը յետոյ, կը սկսի բերնէն հանած թելերով

ՇԵՐԱՄ



Թիրեննիկ

Որդ

Խոզակ

ծառի կոմ ճիւղի մը վրայ հաւկթաձեւ տուն մը հիւսել
իրեն համար, և մէջը բանտարկուիլ։ Երեք-չորս շաբա-
թէն, որդը, որ այլ եւս հարանուկ կը կոչուի, կը ծակէ իր
բնակարանը՝ խոզակը, և թիթեննիկ եղած գուրս կ'ելլէ։

Բայց չերահապահները չեն թողուր որ որդը ծակէ իր
բնակարանը։ Ժամանակին, խոզակը վուսր գնելով կը մնա-
ցընեն մէջի կենդանին։ Յետոյ խոզակը տաք ջուրի մէջ

կը նետեն, և ցախաւելով կը խառնեն, մինչեւ որ թելին
մէկ ծայրը փայտին փաթթուի։ Այս ձեւով կը քակ'ն ամ-
բողջ խոզակը, և կ'ունենան մետաքսի թելեր։

Շատ բարակ ըլլալուն համար, այս թելերէն 5-6 հատը
միացնելով մէկ թել կը շինեն։ Մեծ խոզակէ մը կարելի է
մինչեւ 500 մէթր առնել։ Այս թելերով է որ կը հիւսեն
մետաքսիդէնները։

Խոզակէն մետաքս պատրաստող գործարաններու՝ մա-
նաբան կ'ըսէն։ Մետաքսը ընդհանրապէս ձերմակրկ'ըլլայ։
Կան նաև շերամներ, որ գունաւոր մետաքս կուտան մեզի։

Շերամի թիթեննիկը, խոզակէն գուրս ելլելէ յետոյ,
հաւկիթ կ'ածէ։ Այս հակիթները հուներ են, և յաջորդ
տարի անանցմէ նոր որդեր կը ծնին։ Հունար շատ վորք է,
զնդասեղի մը զլուխին չափ։

ՎԱՐԵԼԻՔ

Զմեով տաքնալու համար վառարանի փայտ կ'ուղենք : Մայրիկն ալ խոհանոցի ածօւխի պէտք ունի, որպէս զի կերակուր եփէ :

Երբեմն, ածուխն փառարէն քարիւղով կ'եփին կերակուրները : Դպրոցներու և մեծ շէնքերու մէջ, փայտի տեղ հանքածուխ ալ կը գործածեն, տաքնալու համար :

Ածո յս, բարիւղ, հանքածուխ . — Ասոնք վառելիք կը կոչուին : Ելեկտրականութեամբ ալ կարելի է կերակուր եփիլ և սենեակները տաքնալ :

Եթէ ելեկտրական լոյս ունիք ձեր տան մէջ, քիչ մը ատեն վառած պահեցէք լամբարը և յետոյ ձեռքով բռնեցէք : Պիտի ահանէք որ լամբարը տաքցած է : Եթէ աւելի մեծ լամբար մը գործածենք, բնականարար տաքութիւնն ալ շատ պիտի ըլլայ : Այսպէս է որ ելեկտրական վառարանները տաքութիւն կուտան մեղի :

ԼՈՒՑԿԻ

Կրակ չինելու, վառարան վառելու համար, լուցկիի պէտք ունինք :

Լուցկին փայտէ բարակ գաւաղանիկ մըն է . ծայրը գունաւոր գունդ մը կայ : Գունդին ծայրը կը բռնկի, երբ զայն ամուր մը չփենք խորսութորա տեղի մը վրայ : Յետոյ բոցը կ'անցնի փայտէ մասին, որ կը սկսի վառիլ :

Հիմակուան լուցկիները ամէն տեղ չեն վառիր, այլ մասնաւոր տուփեր ունին . լուցկին այդ տուփին վրայ չփուելով բոց կ'արձակէ : Բաց լուցկին չի վառիր : Կրակին մօտ բռնուած լուցկի մը, քիչ մը տաքնալէ յետոյ, ինքնին կը բռնկի :

Լուցկիին ծայրը թունաւոր է, բնաւ բերան դնելու չէ .

ՓԱՅՏԱՇՈՒԽ

Փայտածուխը փայտէ կը չինուի : Ածխագործք, անոտապի ծառերուն բարակ ձիւզերը կտրելով, անկուած վիճակի մէջ և քովէ քով իրարու վրայ կը չարէ : Այսպէսով գէզ մը կը կազմէ, և դէզին մէջտեղով վերէն վար բացուածք կը կազմէ :



Փայտածուխի պատրաստութիւն

Բոլոր փայտերը շարելէ յետոյ, փայտի դէզը հողով կը ծակէ, բայց չի մոռնար տեղ տեղ ծակեր կալ ձղել : Այն ատեն, վառուած փայտի կտորներ ներս կը նետէ մէջտեղի ատեն, վառուած փայտի կտորներ ներս կը նետէ մէջտեղի ատեն : Դէզը կը սկսի այրիլ, բայց բոց չի տար, բացուածքէն : Դէզը կը սկսի այրիլ, բայց բոց չի տար, այլ միայն մուխ կ'արձակէ : Բայց ածխագործք չի թողուր այլ միայն մուխ ամրողջովին այրի, մոխիր զառնայ : Ժաման փայտակայտը ամրողջովին այրի, մոխիր զառնայ : Ժաման փայտակայտը հողով կը գոցէ ծակերը, և կրակը կը մարի : Գիտէք որ փայտը առանց օդի չի վառիր : Վառարա-

նին գուռը միշտ բաց կը պահենք, փայտ վառած ատեն: Երբ ուզենք կրակը մարել, վառարանին գուռը կը դոցնք, չմոռնալով նոյնպէս դարձնել խողովակի վրայի բանալին:

Երբ փայտակոյաը դաղրի ծխալէ, վրայի հողը վար կ'առնեն, և կ'ունենան կրակարանի ու խոհանոցի ածուխ:

Հիմա պիտի հարցնէք թէ ինչո՞ւ այսքան աշխատանք կը թափենք, փայտը ածուխ ընելու համար, քանի որ կարելի է փայտն ալ վառել:

Շատ ճիշտ է ձեր զիտողութիւնը: Արդարեւ, ձեր ըստած ձեւով փայտ կը վառենք վառարանին մէջ: Միայն թէ մայրիկը չի կրնար փայտով կրակ չինել. խոհանոցը ծուխով պիտի լեցուի: Մինչդեռ ածուխը ծուխ չունի: Վառարանին մէջ կրնանք փայտ վառել, որովհետեւ ծուխը խողովակէն գուրս կ'ելլէ:

Փայտածուխը թէն ծուխ չունի, բայց գէշ կազ մը կ'արձակէ: Շատ վտանգաւոր է զոց սենեակի մէջ կրակ չինել. անմիջապէս մարդուս զլուխը կը ցաւի: Եթէ երկար ատեն տեւէ այս վիճակը, մարդ կրնայ թունաւորութիւն նոյն իսկ մեռնիլ:


Փայտածուխէն զատ կը գործածեն հան հանքածուխը, որ քարի պէս կարծր է, և սեւ զոյն ունի: Հանքածուխը հողի տակէն կը հանեն: Շողենաւերը, շողեկառքերը և դորարանները հանքածուխով կը բանին:

ՎԱՌԱՐԱՆ

Տուները և գորոցները տաքայնելու համար, փայտ և ածուխ կը վառենք բուխերիկի և վառարանի մէջ:

Ներկայիս գրեթէ վերցած է բուխերիկի գրութիւնը: Վառարանները երկաթէ կամ յախճէ (ֆայանս) կ'ըլլան: Երկաթ վառարանը շուտ կը տաքնայ, շուտ ալ կը պաղի: Իսկ յախճէ վառարանը ուշ կը տաքնայ, բայց երկար ատեն կը պահէ ջերմութիւնը: Երկաթ վառարանները, կասկարմիր տաքցած ատեն, վառարակար կազ մը դուրս կուտան:

Մեծ շէնքերու մէջ, — ինչպէս վարժարան, հիւանդանոց, թատրոն, եալին — կը գործածեն տեսակ մը վառարան, որ ջուրի չողիով կը տաքցնէ շէնքը: Ասոր ջերմահակ կամ քայօրիֆեր կ'ըսեն: Կան նաև ելեքտրական վառարաններ, բայց սուղ են:



Բուխերիկ

Վառարան

Քայօրիֆեր

Քարիւղի համար ալ մասնաւոր վառարաններ կան. բայց ասող ջապահական չէ տանց գործածութիւնը, իրենց արձակած թունաւոր կազին պատճառաւ:

Ըսկ'նը թէ վառարան մը չի վառիր, երբ ամէն կ'ողմը զոց ըլլայ, կամ օդ չառնէ: Փեցով կուտան վառարանին, երբ փայտը մարելու օդ կուտան վառարանին, երբ վառայ ըլլայ: Մենք ալ երեւմն բերնով կրակ կը վրայ ըլլայ: Բայց շատ վառարակար է այս սովորութիւնը, որովհետեւ կրակարանին փոշին մեր կութիւնը, որովհետեւ կրակարանին փոշին մեր կոկուրդը կը լեցուի:



Փողօք

ԼՈՒՍԱԿՈՐՈՒԹԻՒՆ

Երբ մութը կոխէ, այլ եւս չենք կրնար տեսնել մեր շուրջի առարկաները, կամ գիրք կարդալ: Ասոր համար, մոմ, կանթեղ և լամպար կը վառենք:

Մոմը կը շինեն նրազուէն: Ճրագու կը կոչուի եղի և ոչխարի ձարպը: Բամպակէ թիւիր իրարու վրայ փաթթեւ ոչխարի ձարպը:


Երկ պատրոյգ մը կը շինեն : Յետոյ պատրոյգը կը թաթիւն
հալած ճրագուի մէջ, և կ'ունինան մեր գիտցած մոմը :

Մամին բարակ և հաստ տեսակները կան, ինչպէս կան
գունաւորները : Հաստ մոմները աշտանակներու վրայ դնեա
լով կը գործածեն :

Մեղքի մացորդներէն ալ մոմ կը շինեն : Այս տեսուկ
մոմներուն՝ մեղքամոմ կ'ըսեն :

ԿԱՆԹԵՂ

Գիւղերու մէջ հին տաենները կանթեղ կը գործածէին .
Եկեղեցիներու մէջ ալ կանթեղ կայ : Աման մը ջուրի վրայ
քիչ մը ձեր կը լիցնեն, ու մէջը պատրոյգ մը կը դնեն ,



Մոմ

Զէթը ջուրէն թեթև ըլլալով, վեր Եկեղէ ու երեսը կը
կենայ : Լուցկիով կը վառենք կանթեղը : Կանթեղը կը
վառի մինչեւ որ իւղը հանի :

ԼԱՄԲԱՐ

Լամբարի մէջ քարիւղ կը վառի : Զանազան տեսակ
լամբարներ կան, — Զեսքի, սեղանի և տոստապի : Լամ-
բարը որքան մեծ ըլլայ, չիչն ալ այնքան երկար կ'ընեն :
Առանց չիչի լամբար մը թէն կը վառի, բայց լաւ լոյս չի
տար, կը մխայ :

Լամբարին տաքցուցած օդը, թեթև ըլլալուն համար,


վեր կ'ելլէ : Այն տաեն զուրափ օդը, լամբարի ծակտիկնե-
րէն ներս կը մտնէ :

Լուսամփոփը, լամբարին լուսը կը հաւաքէ, և միեւ-
նոյն ատեն մեր աչքը կը պաշտպանէ զօրաւոր լոյսէն :

Գեանի տակէն կը հանեն քարիւղը : Քարիւղի հորե-
րուն՝ նաւրանիոր կ'ըսեն : Գեանի մէջ խորունկ փառեր կը բանան, և մեքե-
նաներով վեր կը հանեն գեանի տակի քարիւղը : Մամաւոր զործիքներով կը
մաքրեն, կը զան ցեխոտ քարիւղը, և թիթեղներու մէջ լիցներով կը ծախին :

Զկարծէք որ աշէն հոդի տակ քա-
րիւղ կայ ջուրի նման : Քարիւղի ամեւ-
նամեծ հորերը կը զանուին Առասիոյ,
Ռումանիոյ և Ամերիկայի մէջ :

Վատանգաւոր է կրակ մօնեցնել քա-
րիւղին, կը բոնկի և հրդեհ տառը կը Քարիւղի
բերէ :



Քարիւղի
լամբար


ԼՈՒՍԱԿՈՐՈՒԹԵԱՆ ԿԱԶ

Քաղաքներու մէջ կը գործածեն նաև օդալին կամ լու-
սաւորութեան կազը, զոր հանքածուխէն կը հանեն : Կազը
հանուած հանքածուխը, ոօ կը կաչուի . զօրաւոր վառելիք-
մըն է և կը վառեն վառարաններուն մէջ : Քօքը հանքա-
ծուխի չափ սեւ տոստ մուխ չարձակեր, որովհեան թանձը
մուխ եղող կազերը հանուած հն մէջէն :

Լուսաւորութեան կազը կը պատրաստեն մասնաւոր
զործարաններու մէջ, և մետաղ խողովակներով տաւները
կը բերեն : Կերակուր եփած ամեն, իրզովակին ծորակը կը
կը բերեն, և վառուած լուցին մը կը մօնեցնենք : Կազը ան-
միջապէս կը բոնկի :

Կերակուրը եփելէ յետոյ, զայելու է ծորակը . որով-
հեան ինչպէս տեսանք, ածուխէն ելած կազերը չա-
փանգաւոր հն :

Հիշա, մարդիկ ամէնէն աւելի ելեկտրական լամպար-
ներ կը գործածեն: Քաղաքներու տունները և փողոցները
ելեկտրականութեամբ լուսաւորուած են: Ելեկտրական լոյսը
միծ առաւելութիւններ ունի. — Պայծառ, մաքուր է և
կաղ չի հաներ: Հրզեհի ալ շատ վտանգ չկայ:



Ելեկտրական լամբարներ

Տեսակ մը իւզոտ փայտեր կան, զոր անտառներու մէջ
աշխատող գործաւորները կը վառեն, լոյս ունենալու հա-
մար. մինք ալ կը գործածենք զայն յաձախ, վառարանի
փայտերը բոնկցնելու համար: Այս փայտերն մառիս կ'ըսեն:
Մասիս միւս փայտերէն աւելի դիւրին կը վառի և շատ
բոց կ'արձակի, որովհետեւ իւզոտ է:

ԲՈՅՍԵՐ ԵՒ ՊՏԾՈՒՂՆԵՐ

ՊԱՐՏԷԶ

Այսօր ձեզի հետ պարտէզ իջնենք: Մեր պարտէզին
մէջ կը տեսնէք տեսակ տեսակ բանջարեղէններ, գոյն-
զգոյն ծաղիկներ և պտղատու ծաղինք:

Բոյսը պարտէզները այդպէս չեն: Կարգ մը պարտէզ-
ներու մէջ միայն բանջարեղէններ կը մշակեն: Այս տեսակ
պարտէզներու, բանջարանց կ'ըսեն: Ծաղկանոցին միայն
ծաղիկ կը հասցնեն. իսկ մրգաւանի մէջ կան զանազան
ծառեր, որ մեզի կուտան տեսակ տեսակ պտղուղներ. —
կեռաս, սալոր, ծիրան, տանձ, խնձոր ևայլն:

ԲՈՅՍԻ ՄԸ ՄԱՍԵՐԸ

Առաջին անգամ քննենք սա բոյսերը, որոնք մեծնա-
լով բանջարեղէն պիտի գանձան:

Կը յիշէք անշուշտ, որ ամիս մը առաջ փոքրիկ ծիլեր
էին հողին երեսը. իսկ հիմա որչափ մեծցեր են: Բոյսերն
ալ կեանք ունին ու կը մեծնան, մարդուն և կենդանինե-
րուն նման: Մեծնալու համար պէտք է սնունդ առնեն,
ինչպէս կ'ընենք մենք ու կենդանիները:

Բոյսերը ուրկէ կը սնանին: Անոնք հողէն կը ծծեն
իրենց պէտք եղած սնունդը:

Արմաս. — Զգուշութեամբ հողէն դուրս հանենք սա
տունկը: Հողին չէջ թաղուած այս մասը՝ արմաս կը կոչուի:
Տեսէ՛ք, արմատին վրայ կան բարակ թելեր, մազմզուկ-
ներ: Այս թելերն են որ հողէն ջուր և սնունդ կ'առնեն:

Պարտիզպանը ամէն իրիկուն կամ առառւն, ցնցուղով
կը ջրէ բոյսերը, երբեմն ալ, աղբիւրը ջուրը կը վաղցնէ

ածուներուն մէջ, որովհետեւ պարտէզը շատ մհծ է, և ցնցուղը չի բաւեր բոլոր տունկերը ջրելու:

Արմատը կը ծծէ այս ջուրը, և կ'ապրեցնէ տունկը. Այլապէս, խեղճ տունկը կը չորհայ ու կը մեռնի, ինչպէս կը պատահի երաժի տակն: Փորձի համար, քանի մը օր ջուր մի տաք բոյսի մը, և պիտի տեսնէք որ տերեւները կը սկսին գլուխը ծռել ու թօշնիլ:



Բորի մը մասնը

Մհծ ծառերը այսպէս չեն, սնունք պէտք չունին մասնաւոր ջուրի, որովհետեւ իրենց արմատները շատ խոր թաղուած են հողին մէջ, և միշտ ջուրին մէջ, և մաղմղուներէն ծծուելով կ'անցնի տունկին:

Արմատը, միեւնոյն տակն սնունդ կ'առնէ ջուրին միջնոցով: Հողին պարունակած սնունդ դը կը հալի ջուրին մէջ, և մաղմղուներէն ծծուելով կ'անցնի տունկին:

Կը տեսնէք թէ ո՛րքան կարիւոր զեր սւնի արմատը: Առանց անոր, առանկ մը չի կը բնայու ապրիլ:

Յօլուն. — Հողէն զեր բարձրայած սա մասը՝ ցոլունն է, Յօլունը ունի շատ մը հիւնիր, իսկ ճիւղերուն վրայ են տերեւները և յաճախ շատ մը գոյցնով ծալիկներ: Այս ծալիկները յետոյ պատղի պատի վախութին:


Ուրիմն բոյսի մը մասիրն են: — Արմատ, ցոլուն, տերեւ և ծաղիկ:

Սա տանձենին տերեւ, մը փրցնենք: Տեսէ՛ք, տերեւը երկու մաս է: յայն մասին՝ սկսւածի կ'ըսնի, իսկ սա նեղ ու երկայն պոչին՝ կորուն:

Սալորենիի և վարզենիի տերեւները, ողոցի նման ականաներ ունին: Մեր տանձենիի տերեւին ականաները շատ

բարակ են: Ծուշանին և կարդ մը բոյսերու տերեւները հարթ են, ակուայ չունին:

Տերեւներ ալ կան որ բլթակաւոր են: Այսպէս է կաղնիի տերեւը:



ՏԵՐԵՎԻ ԶԱՆԱԳԱՆ ԶԵՒԵՐ

(Դուշանի, եղիճի եւ կաղնիի տերեւ) .

Նայեցէ՛ք, տերեւին վերի երեսը տեղի կանաչ է, քան տակի երեսը: Պատճառը այն է, որ վերի երեսը շատ արեւ կը տեսնէ: Կաղամրը և հաղարն ալ այսպէս են: զուրսի թերթերը կանաչ են, իսկ մէջինները ճերմակ:

Ինչպէս տեսանք, արմատին պաշտօնն է հողէն ջուր և սնունդ առնել: Յօլունն ալ շիփշիանկ կը պահէ բոյսը և արմատին քաղած սնունդը ճիւղերուն և տերեւներուն կը դրէ:

Ծառերու ցոլունին բուն կ'ըսնի:

Կարգ մը բոյսեր, ինչպէս յուրիւն, չեն կրնար շիտակ կենալ: Ասոր համար, անոնց քամի ի վեր ճողեր կը տնկեն, և ցոլունները կը փաթթուին անոնց:

Վարունին, սիխին, ձմերւիին և զգումին ցոլունները հողին վրայ տարածուելով կ'երկնան: Դղմոնիի մէկ տեսակը, որ երկայն զգումներ կուտայ, լուրիայի նման ճողերու կը փաթթուի, կը մազլցի:


ԲՈՅԱԿԻ ՄԸ ՈՐ ՄԱՍԵՐԸ Կ'ՈՒՏԵՆՔ

Բոլոր բոյսերը չենք ուտեր + ոմանք անհամ են, ուրիշներ ալ չվասակար, թունաւոր:

Մեր կերած բոյսերը բանջարեղեն կը կոչուին: Կենացանիներու կերած բոյսերուն ալ խոս կ'ըսեն:

Խոսը կը բուսնի պարտէզներու և գաշտերու մէջ + շատ տեսակ խոսեր կան: Պարտիզանը կը փրցնէ զէշ խոսերը, որպէս զի չվասեն իր բանջարեղեններուն:

Կարգ մը բանջարեղեններուն միայն պառուղը կ'ուտենք: Այսպէս են գետնախնձորը, լոլիկը (սօմարես), վաշ-



ԲԱՆՉԱՐԵՎԱՐ

(Գետնախնձոր. լոլիկ, ստեպդին. սմբուկ, ոլոռն. վարունգ, կանկան, պրաս, սոխ, կաղամբ. եւ բուլի)

բունզը, բուրիան, դպումը, ոլոռն (պեղելիա), սմբուկը, սիսեռը, ևային:


Դեմնախնձորը հրաշալի բանջարեղեն մընէ: Հողին տակ կը միջուայ ու կը հասուննայ: Լաւ սնունդ մընէ թէ մարդուն և թէ կենդանիներուն համար:

Ստեպդինին, չողդամին, բողկին և ճակնդեղին ալ միայն արմատները կ'ուտենք, խաչելով:

Գիտէք որ ճակնդեղին շաքար ալ կը հանեն: Ճակնդեղին ցողունն ալ օգտակար է. կարելի է խաչելով ուտել, կամ ամաններու մէջ քացիսու դնել:

Կարգ մը բանջարեղեններու միայն տերեւը կ'ուտենք, լաւ մը եփելէ յետոյ: Այսպէս՝ կաղամբը, շոմինը, պրասը, կարսորը, հազարը, ազատքեղը և աղցանը (սալար): Աղցանին տերեւնները առանց եփելու ալ կ'ուտեն:

Անանուխի նման կարգ մը բոյսերու տերեւնները կը չորցնեն և իրր կերակուրի համեմ կը գործածեն: Գիտէք



Տերեւի ջիղերը

թէ, զիւզացիները սխտորուկ կը դնեն պանիրին մէջ, որպէս զի անուշ համ ունենայ:

Տերեւին վարի երեսին վրայ կան բարակ զիծեր, որ որպէս սկաւառակին մէջ տարածուած են: Այս զիծերը, որ բարակ խողովակներու կը նմանին, ցողունէն եկած սնունդը տերեւին մէջ կը բաժնեն: Տերեւին ջիղերն են անոնք:

Տերեւնները տակաւին ուրիշ օգուտներ ունին. բայց անոնց մասին զալ տարի պիտի խօսիմ ձեզի:

ԲՈՅԱԵՐՈՒՆ ՏԱՐԻՔԸ


Ինչպէս տեսանք, բոյսերն ալ մարդոց և կենդանիներու նման կհանք ունին. բայց ոմանց կեանքը հազիւ մէկ տարի կը տեւէ + ուրիշներ աւելի երկար կ'ապրին:

Գիտէք թէ, ցորեն ունենալու. ճամար, երկրագործը ամէն տարի ցորենին հատիկներ կը զանէ: Յաջորդ տարին, ամէն տարի ցորենին հատիկները կ'առնենք, իսկ առնածքի ատեն, ցորենին հատիկները կ'առնենք.

մատը կը չորնայ, կ'ոչնչանայ: Յորենը, լուբիան, բակլան,
սեխը, վարունգը, այսպէս են. այսինքն մէկ տարի միայն
կ'ապրին: Այս տեսակ բոյսեր միամեալ կը կոչուին:

Առնենք հիմա բողքը: Յանելէ յետոյ, արմատ, ցօղուն
և տերեւ կ'ունենայ. բայց ծաղիկ չի տար: Աշնան, ցօ-
ղունը և տերեւները կը չորնան, իսկ արմատը կը մնայ:

Յաջորդ գարնան, հողին տակ մնացած արմատը կը
ծլի, ծաղիկ և պառող կուտայ: Այս անդամ, աշնան, ոչ
միայն ցօղունը և տերեւը կը չորնան, այլ նաև արմատը:



Գարնան, ծառերը ծաղիկներով կը ծածկուին

Բողք ունենալու համար, պարափղանը ստիպուած է նորէն
բողքի հունտ ցանել:

Ուրիմի բողքը երկու տարի կ'ապրի, երկամեալ է: Այս-
պէս են նաև ձակնդեղը, շողգամը և ստեղղինը որոնք
բողքին նման արմատներ ունին:

Հիմա անգամ մըն ալ մեր պարտէցի ծառերուն նա-
յինք: Անոնք ալ արմատ, ցօղուն, տերեւ ունին:

Տեսէ՛ք խնձորենին. աշնան՝ տերեւները կը թափին,
բայց արմատը և բունը չեն չորնար:

Գարնան, նորէն կը ծաղկի, տերեւ կը բանայ և
պառող կուտայ:

Եւ տարիներով այսպէս կը չարունակուի:

Ուրիմի խնձորենին շատ տարիներ կ'ապրի, բազմ-
ամեալ է:

Այսպէս են բոլոր ծառերը:

Կան ծառեր, որոնց տերեւը ամառ թէ ձմեռ կանաչ կը
մնայ. այս տեսակ ծառերը, ինչպէս ձիթենին, մայրին
և այլն, մօսադալար կը կոչուին:

Միամեայ բայսերուն արմատները բարակ թելերէ,
մազմզուկներէ կազմուած են: Երկամեաները ուռած ար-
մատ ունին: Իսկ բազմամեաներուն արմատները շատ մը
ճիւղեր կ'ունենան: Այս ճիւղերը տարուէ տարի կը մեծ-
նան և կ'երկնան:

ԿՈՐԻԶ ԵՒ ՀՈՒՏ

Գիտէք որ, ծիրան կերած ատեն, անոր մէջէն կարծր
մաս մը կը նետենք: Առոր կորիզ կ'ըսեն: Եթէ կորիզը կոս-
րենք, մէջէն հունը դուրս կ'ելլէ:

Հիմա խնձոր մը կիսենք: մէջը կը տեսնէք բաղմաթի:

Հիմա խնձոր կուտերն են: Այսպէս են տանձը, ձմեռ-
գնտիկներ:

Ասկ ծիրանը, սալարը, գեղձը, որոնք մէկ կուտ ու-
նին:

Իսկ ծիրանը, սալարը, գեղձը, որոնք մէկ կուտ ու-

նին:

ՊՏՈՒՂՆԵՐ

Գարնան, եթէ սալորի կուտ մը բաւական տաք և խո-
նաւ հողի մը մէջ գնենք, կը սկսի ծլիլ, և քանի մը տա-
նաւ հողի մը մէջ գնենք, կը սկսի ծլիլ:

Պարիմի ծառ ըլլալով, պառող կուտայ: Դուռմի, սեխի, վա-
րինի ծառ ըլլալով, պառող կուտայ:

Գարնան, մրգաստանի բոլոր ծառերը, նոյն իսկ տերեւ-

բանալէ առաջ, արդէն հոսաւէտ ծաղիկներով կը ծած-

քուին: բայց բոլորը միաժամանակ չեն ծաղկիր: Ամէնէն,

պաջ նշենին և զեղձին ծաղիկ կը բանան. յետոյ կուգուց
սալորենին, կեռասենին, խնձորենին և տանձենին:

Այս ծաղիկները հետզհետէ պիտի իշխան, և անոնց տեղ յառաջ պիտի գան ուռեցքներ, որ մեծնալով պատու պիտի զառնան:

Գարնան, առաջին անգամ ելակը կը հասնի: Ի՞նչ անուշ հոտ ունի: Յետոյ կուգան կեռասը, սալորը և ուրիշ պառողներ:

Կարդ մը պառողներ թարմ թէ չոր կ'ուտենք: Միայն թէ խակ պառուղ ուռելու չէ: Հասուն պառողները շատ չեն դիմանար, կ'աւրուին: Խնձորը աւելի երկար կը դիմանայ:



Պ Տ Ո Ւ Ղ Ն Ե Բ

(Խաղող, խճոր, տանձ, կեռաս, դեղձ, ելակ ընկոյզ, բուզ, նարինջ, լեմոն, արմաւ, պանան)

Տեսակ մը խնձոր և տանձ կայ, որ չհասունցած կը փրցնեն և ձմրան համար կը պահեն: Կարելի է նաև չորցնել կարդ մը պառողներ: Չորցած պառողին՝ չիր կ'ըսեն, չորցած խաղողին ալ՝ չամիչ:

Պատուղները շաքարի մէջ եփելով անուշ կը շինեն:

Լաւ պառուղ ունենալու համար, պարտիզանը կը կտրէ ծառին աւելորդ ձիւղերը և կը փճացնէ միջատները: Կարդ մը միջատներ կ'ուտեն ծառերու փայտը, տերիւները, ծառ զիկները և պառողները:

Պաղատու ծառերուն պառողը կ'ուտենք, իսկ բունը և ձիւղերը իբր փայտ և վառելիք կը գործածենք: Ատաղձագործ, ծառին բունը սղոցելով, տախտակ կը շինէ: Իսկ բարակ ձիւղերով փայտածուխ կը պատրաստենք:

Ծառերը զեռ շատ մը ուրիշ օգտակարութիւններ ունին: Ծառոստ տեղերու օդը մաքուր կ'ըլլայ:

ԱՆԴՐԱՋԵՇՏ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Ճ Ա Մ Ա Ց Ո Յ Ց Ց

Բոլորդ ալ ժամացոյց տեսած էք: Ահա մեր գողոցի պատէն կախուած ժամացոյցը, անա գրալանիս ժամացոյցը, թի՛ք քաֆ, թի՛ք քաֆ. . : Այսպէս կը բանի ժամացոյցը, և մեզի կ'իմացնէ գաղարի, զբուանքի և ձաշի տանը: և մեզի կ'իմացնէ գաղարի, զբուանքի թէ ժամացոյցը չի բաերը թի՛ք քաֆը գաղրի, կը նշանակէ թէ ժամացոյցը չի բանիր, պէտք է լարել զայն, աշխացնել:

Տեսէ՛ք, ժամացոյցին կլոր երեսին վրայ 1էն մինչեւ 12 թուանշանները զրուած են: Կեդրոնն ալ հաստատած են երեկու սլաքներ, մէկը երկայն, միւսը կարծ: Նայեցէ՛ք, երեկու սլաքներ, մէկը երկայն, միւսը կարծ: Նայեցէ՛ք, բայց կայնը աւելի արագ կը շարժի: Հիմա 1ին վրայ է, բայց կերպը 2ին վրայ պիտի զայ, յետոյ պիտի անցնի 3, 4 և վերջապէս 12:

Երբ մեծ սլաքը, 12էն միկնելով նորէն 12ի վրայ զայ, ժամ մը անդած կ'ըլլայ: Երկայն սլաքը, օրը 24 շրջան կ'ընէ: Կարծ ոլտքը աւելի զանդաղ է: Երբ մնածը ամբողջ շրջան մը զառնայ, ան մէկ թուանշանէն միւսը կ'անցնի: Ժան մը զառնայ, ան մէկ թուանշանէն միւսը կ'անցնի:

Ժամացոյցին կլոր մասին վրայ ուրիշ ի՞նչ կը տեսնէք: Ժայրկեանէ՛ք: Ամէն երկու թուանշաններ միջնեւ 5 հատ զիծեր կան, իսկ ամբողջ շրջանակին բու միջնեւ 60 հատ: Երբ երկայն սլաքը մէկ զիծէն միւսը երկայն, մէկ վայրկեան անցած կ'ըլլայ: Աւրեմն մէկ ժամը 60 վայրկեան է: 30 վայրկեանը կէս ժամ կ'ընէ, և 15 վայրկեանը՝ բառորդ ժամ: Զեր իւրաժամ կ'ընէ, և 15 վայրկեանը՝ բառորդ ժամ, այսինքն 45 վայրկեան վանչիւր զասը երեք քառորդ ժամ, այսինքն 45 վայրկեան կը տեւէ: Գասը վերջանալէ յետոյ, պարտէզ կ'ինէք և կը տեւէ: Գասը վերջանալէ յետոյ, պարտէզ կ'ինէք և զուր քառորդ ժամ մը հոն կը մնաք, մաքուր օդ առնելու և ջուր քառորդ ժամ մը հոն կը մնաք, մաքուր օդ առնելու և լամելու համար: Կէսօրուայ զրօսանքն ալ մէկ կամ մէկուայ կէս ժամ կը տեւէ:

24 ժամը մէկ օր է, եօթը օրը՝ մէկ շաբար, 30 օրը՝ մէկ ամիս, և 12 ամիսը՝ մէկ տարի:

Կան ամիսներ որ 31 օր են. իսկ Փետրուարը երրեմն 28, երրեմն ալ 29 օր է:

Շատ դիւրին ձեւով մը կրնաք զիտնալ թէ ո՞ր ամիսները 30 օր են, և որո՞նք 31: Դողեցք ձեր ձախ ձեռքը:



Ձեռքի ցցուածքներ

Կը տեսնէք որ մատներու վարի մասին վրայ չորս ցցուածքներ և երեք փոսիկներ կը կազմուին: Աջ ձեռքի ցուցամատք կարգով դրէք ցցուածքներուն և փոսիկներուն վրայ, ու Յունուարէն սկսեալ ամիսներուն անունները տուէք: Ցցուածքներուն հանդիպող ամիսները 31 օր են, իսկ փոսիկներուն հանդիպողները՝ 30 օր: Միայն Փետրուարն է որ 28 կամ 29 օր է:

ԵՐԲ ԿԸ ԾԱՂԿԻՆ ԾԱՌԵՐԸ

Գիտէք որ դարնան կը ծաղկին ծառերը և տերեւ կը բանան:

Ի՞նչ սիրուն է գարունը. ամէն կողմ կանաչութիւն և գոյնզգոյն ծաղիկներ կը տեսնէք: Աշխատասէք գեղացին գործի վրայ է. — արտ կը ներկէ, ցորեն և ուրիշ արժմիք կը ցանէ, պարտէզին վեասակար բոյսերը կը փրցնէ, և պլազմու ծառերուն աւելորդ ճիւղերը կը կարէ, որպէս զիւաւու ունենայ:

Օդն ալ ի՞նչ հաճելի է. ո՞չ ցուրտ, ո՞չ շատ տաք կ'ընէ:

Բայց երկար չի տեւեր այս զեղեցիկ շրջանը: Երեք ամիսէն վրայ կը հասնի ամառը: Օդը կը տաքնայ, ցորենի հասկերը ոսկի զոյն կը ստահան, կը հասուննան: Սալորենին ծաղիկները արդէն իսկ պտուղի վերածուած են, ձմերուկը և սեխը շաքարի պէս անուշցեր են:

Գեղացին անգաղար կ'աշխատի. գարնան իր ցանածը հիմա կը հնձէ, ցորեն և յարդ կը հաւաքէ, որպէս զիւաւու պաշար ունենայ: Ցորենով հաց պիտի չինէ իրեն համար, իսկ յարդը և խստը կինդանիներուն պիտի կիրցնէ:

Այս շրջանն ալ երեք ամիս կը տեսէ: Աշունը կուգայ: Կարգ մը պտուղներ, ինչպէս խալովը, սերկեւիլը, աշնան կը հասնին: Այգեպաննը կը կարէ խաղողի ողկոյզները, և սակառներով տուն կը փոխաղրէ:

Ասոր՝ ալզեկուք կ'ըսին: Խալովին մէկ մասը տաշտերու մէջ ձգմելով զինի և քացախ կը պատրաստին: Մէկ մասն ալ կը չորդնին, չամիչ ունենալու համար:

Աշնան վերջիրը, ծառերու տերեւնիրը կը զեղնին և թափին: Տերեւաբախն է որ կը սկսի:

Ահա վերջապէս ձմերը: Ամէն կողմ ձիւնով ծածկուած է: Գեղացիները այլ եւս դաշտ չեն ելլեր, այլ տուները կը քաշուին, ցուրտէն պաշտպանուելու համար, հաստ զգեստներ կը հազնին, և վառարան կը վառեն:

Զմեռն ալ իր հաճելի կողմերը ունի: Գետին ջուրը կը սառի, և տղաները վրան կը սահին, կը չմեկեն: Ուրիշ տղաք ձիւնով դնդակ և մարդ կը շինին, զանազան խաշեր կը խաղան:

Մեծերն ալ սրսի կ'ելլին գաշտերը, հբացանով վայրենի թոշուններ և կենդանիներ որսալու համար: Այսպէս է որ արջի և աղուէսի նման կինդանիներ կը մեսցնին, և ահոնց մորթէն մուշտակ կը շինին:

Գորունը, ամառը, աշունը և ձմեր՝ եղանակներ կը կոչուին: Ամէն եղանակ երեք ամիս կը տեսէ: Չորս եղանակները միասին մէկ տարի կը կազմնէ: Ուրիշն տարին 12 ամիս ունի:

ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՆ ԶԵՒԾ

Գիտէք որ մարմինները սրոշ ձեւ ունին : Գրատախտաւ կը տափակ է, զունար՝ կլոր, ձեռքիս քանակը չորս ան կիւն ունի, բառանիթիւն է : Եռանկիւն քանակներ ալ կան : Վառարանին խողովակը կլոր և երկայն է, զլանածեւ :

Հիմա ըսէք թէ ի՞նչ ձեւ ունի սա ամանի մէջի ջուրը : Բոլորդ ալ պիտի ըսէք թէ ամանին ձեւն ունի : Ահա ջուրը

կը պարպեմ ուրիշ ամանի մը մէջ : Կը տեսնէք որ փոխուց յաւ ջուրին ձեւը, և երկրորդ ամանին ձեւը առաւ : Եթէ գետին թափեմ ջուրը, չորս կողմը պիտի տարածուի, և բոլորովին տարբեր ձեւ պիտի առնէ :

Ուրեմն ջուրը որու ձեւ չունի, եւ ի՞նչ ամանի մէջ որ դնենի, այդ ամանին ձեւը կ'առնի :

Չեր զործածած մելանն ալ այսպէս է . ինչ կաղամարի մէջ որ լեցնէք, այդ կաղամարին ձեւը կ'առնէ :

Միեւնոյն բանը կրնանք ըսել ձէթին, քացախին, քարիւղին և կարգ մը ուրիշ մարմիններու համար :

Ջուրը, մելանը, ձէթը, քացախը և քարիւղը հեղուկ կը կոչուին : Միայն թէ հեղուկներուն երեսը միշտ հարթ կ'ըլլայ, ի՞նչ ամանի մէջ ալ լիցուին անոնք :

Գրատախտակը, քանակը և վառարանին խողովակը այսպէս չեն, անոնք որոշ ձեւ մը ունին, ուր ալ դանուին :

Այս տեսակ մարմինները հաստատուն կը կոչուին :

Հիմա ալ քննենք եռացած ջուրէն բարձրացող շողին :

Այս շողին ալ մարմին մըն է . բայց ամանին մէջ չի միար, այլ վեր կը բարձրանայ, չորս կողմը կը տարածուի :

Այս տեսակ մարմիններուն կազ կ'ըսեն : Ճատ տեսակ



կազեր կան, բայց չենք տեսներ, այլ ու է ձեւով կը զգանք անոնց ներկայութիւնը :

Օզը, օրինակ, կազ մըն է : Չենք տեսներ զայն, բայց շատ դիւրութեամբ կրնանք հաստատել թէ կայ, ամէն տեղ է :

Գոյեցէ՛ք ձեր բերանը, քիթին առջեւ բռնցէք ձեր ձեռքը, և չունչ առէք : Ձեր ձեռքին վրայ հով մը պիտի զգաք : Թոքերէն եկած օդն է որ քիթէն դուրս ելաւ, և ձեր ձեռքին զարդուեցաւ :

Թուղթի կտոր մը շարժեցէք ձեր զէմքին առջեւ, և զարձեալ պիտի զգաք օդին գոյութիւնը :

Օ Դ

Գիտէք որ միշտ օդի պէտք ունինք : Առանց օդ չնչելու չենք կրնար 2-3 վայրկեանէ աւելի մնալ, կը խեղզուինք : Կենդանիները և բոյսերն ալ այսպէս են, առանց օդի չեն կրնար ապրիլ :

Ամէն տեղ օդ կայ, բայց չենք կրնար տեսնել : Օրինակ, ձեռքիս սա չի չը պարապ կը կարծէք . բայց մէջը օդ կայ : Հիմա պիտի հաստատեմ ըսածս :

Եշը գլխիվար և քիչ մը շեղակի կը դարձնեմ ջուրով լիցուն ամանի մը մէջ : Ջուրը լիցուեցաւ շիշին մէջ : Բայց տեսմէ՛ք, պղպջակներ դուրս կ'ելլին շիշին բերնէն : Մէջի օդն է որ դուրս կ'ելլէ : Ջուրը ներս մտնելով, վանեց շիշի մէջը օզը :

Ուրեմն ամէն տեղ օդ կայ : Երկիրը չորս կողմէ յօդով շրջապատուած է . այս օդին ամբողջութիւնը՝ մբնոլորտ կը կոչուի :

Օդին մէջ երկու տեսակ կազ կայ . — բքուածին և բորակածինք : Օդին թթուածինն է որ կ'այրէ փայտը և փայտածուխը :



Օդի պղպջակներ
դուրս կ'ելլեն


Թթուածինը մեր թոքերուն մէջ երթալով կը մաքրէ սեւ արխւնք: Թթուածինը արխւնին խառնուելով տաքութիւն յառաջ կը բերէ, և անոր չնորհիւ մեր մարմինը միշտ տաք կը մնայ: Յուրա օդին, իւզոտ կերակուրներ կ'ուտենք, մեր մարմինը տաք պահելու համար: Մինչդեռ ամառը թեթեւ ուտելիք կը գործածենք, որովհետեւ շատ տաքութեան պէտք չունինք:

ՎԱՌԱՐԱՆԸ ԻՆՉՊԷՍ ԿԸ ՎԱՐԻ


Գիտենք որ, երբ վառարանը լաւ չվառի, փոքոցվ կամ բերնով կը փէնք: Մայրիկն ալ երբեմն հովիար կը գործածէ, կրակարանի փայտածուիր լաւ վառելու համար:

Փքոցը և հովհարը օդ կուտան կրակին: Առանց օդի ո՛չ վառարան, ո՛չ ալ մուռ կը վառի: Դոյեցէք վառարանին խողավակն ու դուռը, և պիտի տեսնէք որ մէջի կրակը կը մարի:

Հիմա ալ մոմին փորձը ընենք: Երկար մոմ մը դնենք ջուրով լցուն ամանի մը մէջ, և վառենք մոմը: Շիշ մըն ալ ամանին վրայ բռնենք: Տեսէ՛ք, քանի շիշին բերանը



Մոմը



Մոմը

կը վառի, բանի օդ կուգալ]: կը մարի, երբ օդ չի գար

չի գաչիր ջուրին, մոմը աղէկ մը կը վառի: Շիշին բերանը մինչեւ ջուրին երեսը իջեցնեմ: Նայեցէ՛ք, մոմին լոյսը սկսաւ պղտիկնալ, նուազիլ, և ահա մարեցաւ: Միեւնոյն ատեն, ջուրը շիշն վեր ելաւ:

Դուք ալ կրնաք պատճառը ըսել: Քանի շիշին բերանը ջուրէն վեր բռնած էի, դուրսէն օդ կուգար և մոմը կը վառէր: Օդին թթուածինն էր որ մոմը վառ կը պահէր:

Հ Ո Վ

Շատ անգամ տեսած էք հովին փէկլը: Հովը երբեմն մեղմ է: բայց երբեմն ալ շատ ուժով կը փէկ, թեթեւ առարկաները կը թոցնէ, ու նոյն իսկ ծառեր կը տապալէ: Գիտէք որ կան հովի ուժով բանող աղօրիներ, հողմադացներ:

Բայց դիտէ՞ք թէ ինչու կը փէկ հովը, Այս զասին ձեզի պիտի բացատրեմ. Որպէս զի լաւ հասկնաք, նախ երկու փորձ ընենք:

Առնենք բարակ թուղթի կտոր մը, և տաքած վառարանի մը վրայ բռնենք: Եթէ քիչ վերջ թող տանք, թուղթը ինքնին վեր պիտի բարձրանայ,

Գիտէ՞ք պատճառը. — վառարանին շուրջի օդը տաքանալով կը թեթեւնայ, և վեր կ'ելլէ: Տաք օդին ուժով, թուղթի կտորն ալ միասին վեր կը բարձրանայ,

Գտաաթ մը ջուրի մէջ կաթիլ մը ձէթ դնենք: Ձէթը անմիջապէս ջուրին երեսը պիտի ելլէ: որովհետեւ անկէ թեթեւ է: Օդն ալ այսպէս է: երբ տաքնայ, պաղ օդէն աւելի թեթեւ կ'ըլլայ, և վեր կը բարձրանայ:

Ուրիշ փորձ մըն ալ ընենք: Դասարանին դուռը քիչ մը բանանք, և սա վառուած մոմը անգամ մը դրան վարի կողմը, անգամ մըն ալ վերի կողմը բռնենք: Ի՞նչ տեսաք: Վար բռնուած ատեն, մոմին բոցը դասարանին ներսի կողմը կը ծոխի. իսկ վեր բռնած ատեն, բոցը դեպի ներս կ'ուղղուի:

Հիմա ըսեմ պատճառը: Մեր զասարանին օդը, դուրսի սրանի օդէն աւելի տաք է: իսկ գիտէք որ տաք օդը պաղ օդէն աւելի թեթեւ է: Ասոր համար, զասարանին սաք և բերել

օդը վեր բարձրացաւ, և գուռի վերի բացուածքէն դուրս զնաց: Սրահին պաղ և ծանր օդն ալ գուռի վարի բացուածքէն ներս եկաւ:

Մթնոլորտին մեջ ալ այսպէս է: Երբ տեղի մը օդը տաքնալով վեր բարձրանայ, շուրջի պաղ օդը անմիջապէս կուգայ և անոր տեղը կը բռնէ: Այսպէսով օդը տակնամքայ կ'ըլլայ, կը շարժի: Օդին այս շարժումին՝ հով կ'ըսեն:



Տաք օդը վերեն դուրս կ'ելլէ

կը ֆայլատակէ, կ'ըսեն: Լուսած աղմուկն ալ որոտում կը կոչուի: Երբեմն ալ կայծակ կ'իյնայ, և առներ կը փլցնէ, մարդ ու կենդանին կը սպաննէ:

Շէնքերը կայծակէն պահպանելու համար, տանիքին վրայ բարակ և երկար ձողեր կը անկեն: Այս ձողերը՝ ռանքարգել կը կոչուին:



Ա Ն Զ Ր Ե Ւ

Տեսանք թէ ջուրը տաքնալով չողիի կը վերածուի, և չողին օդին մէջ կը բարձրանայ: Շողին ալ կազ մըն է: Ուրեմն ջուրը, տաքնալով, կազային կը դառնայ:

Նորէն աման մը ջուր եռացնենք, և պնակ մը բրունենք գուրս ելած չողիին վրայ: Տեսէ՞ք, պնակը թրջուեցաւ, վրան ջուրի մանր զնտիկներ առաջ եկան: Եթէ պնակը քիչ մը աւելի բռնենք չողիին վրայ, զնտիկները մնձնալով ջուրի նման վար պիտի կաթին:

Ուրեմն շողին, պաղելով, նեղուկի կը վերածուի:

Գետերու, լիճերու և ծովերու ջուրերն ալ, արեւին տաքութեան տակ կը չողիանան: Շողին օդին մէջ բարձրանալով կը պաղի և ջուրի զնտիկներու կը փոխուի: Այս գրնատիկները՝ ամպ կը կոչուին: Երբ օդը աւելի պաղի, ամպին զնտիկները կաթիլ կաթիլ վար կը թափին: Անձրեւ կուգայ կ'ըսենք:

Ծովերու և լիճերու չողին, պաղելով նեղուկ կ'ըլլայ երբեմն ալ շատ վեր չբարձրացած, կը պաղի: Այն տակն օդը կը մըթնէ քիչ մը, և չենք կրնար շատ հեռուն տեսնել: Մըոււ կայ կ'ըսենք:

Անձրեւը շատ մը օգուտներ ունի: Երկրագործը անհամբերութեամբ անձրեւի կը սպասէ, որպէս զի իր ցանքը ոսողուի: Անձրեւ չեկած տարիները, ցանքը կը փճանաց երաւէն:



Չ ո գ ի ն

ՍԱՌՈՅՑ

Զմնոր, զետերուն ջուրը կը սառի և կը կարձրանայ,
այնպէս որ տպաները կրնան սառոցին վրայ խաղալ և
չմշկել: Եթէ աման մը ջուր դուրսը դնէք, ջուրը ցուրտէն
կը սառի:

Ուրեմն ջուրը, պաղելով, հաստատուն կը դառնայ:

Գարնան, արեւին տաքութիւնը կը հալեցնէ սառը և
նորէն ջուրի կը փոխէ զայն:

Զիւնն ալ այսպէս կը կազմուի: Երբ շատ ցուրտ ընէ,
ամպերէն կը միսի ձիւն տեղալ: Զրաշողիի գնտիկներն են:
որ կը պաղին և ձիւն կը դառնան:

Սաստիկ ցուրտերուն, երբեմն ձիւնի տեղ կարկուտ կը
տեղայ: Կարկուտի հատիկներն ալ ջրաշողիի կազմուած են:
Բայց ձիւնէն աւելի կարծր են: Թէ ձիւնը և թէ կարկուտը
արեւի տաքութեան տակ կը հալին և նորէն ջուր կ'ըլլան:

Ամէն տաեն, ցամաքէն թէ ծովէն, շոգի կը բարձրա-
նայ օդին մէջ: Գիշերը, առառւան գէմ, այս ջրաշողին կը
պաղի բոյսերու և խոտերու վրայ, ու ձիւնի բարակ խա-
ռով մը կը ծածկէ զանոնք: Այս խաւը ցող կը կոչուի:

ՊԵՐ



ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

1. ՀԱՅ	5
2. ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾԻՔՆԵՐ	12
Գրենական առարկաներ	13
Սեղանի եւ խոհանոցի սպասներ	16
3. ԱՏԱՂ. ՁԱԳՈՐԾԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ	
4. ՈՒՏԵԼԻՔՆԵՐ	18
Միս	19
Կար, սեր եւ մածուն	20
Կարագ	22
Պանիր եւ հաւկիր	24
Շաբար	25
Աղ եւ ձուկ	
5. ՓՈԽԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԱՑՆԵՐ	27
Տունեն դպրոց	28
Ինչո՞ւ կը նամբորդենք	33
6. ԾԱՆՈԹ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ	35
Հաւանոցի բռչուններ	37
Ուրիշ եւ կատուն	
7. ՈՒՐԻՇ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ	38
Զի	39
Զորի	40
Շուն եւ կատու	42
Ոչխար	
8. ՄԵՐ ՄԱՐՄԻՆԸ	44
Աչք	45
Ականջ	46
Քիք եւ բերան	47
Իրան	49
Անդամներ	50
9. ՀԱԳՈՒՍ	52
Մեսար	

ՍԱՌՈՅՑ

Զմեոը, գետերուն ջուրը կը սառի և կը կարձրանայ,
այնպէս որ տղաները կրնան սառոցին վրայ խաղալ և
չմշկել: Եթէ աման մը ջուր դուրսը դնէք, ջուրը ցուրտէն
կը սառի:

Ուրեմն զուրը, պաղելով, հաստառուն կը դառնայ:

Գարնան, արեւին տաքութիւնը կը հալեցնէ սառը և
նորէն ջուրի կը փոխէ զայն:

Զիւնն ալ այսպէս կը կազմուի: Երբ շատ ցուրտ ընէ,
ամպերէն կը սկսի ձիւն տեղալ: Զրաշողիի գնտիկներն են
որ կը պաղին և ձիւն կը դառնան:

Սաստիկ ցուրտերուն, երբեմն ձիւնի տեղ կարկուտ կը
տեղայ: Կարկուտի հատիկներն ալ ջրաշողիէ կազմուած են:
Բայց ձիւնէն աւելի կարծր են: Թէ ձիւնը և թէ կարկուտը
արեւի տաքութեան տակ կը հալին և նորէն ջուր կ'ըլլան:

Ամէն ատեն, ցամաքէն թէ ծովէն, շոգի կը բարձրա-
նայ օդին մէջ: Գիշերը, առտուան դէմ, այս ջրաշողին կը
պաղի բոյսերու և խոտերու վրայ, ու ձիւնի բարակ խա-
ռով մը կը ծածկէ զանոնք: Այս խաւը ցող կը կոչուի:

ՎԵՐԱ



ՆԻԿԹԵՐՈՒ ՑԱՆԿ

1. ՀԱՅ	5
2. ԱՆՀԱՐԱԺԵՇՏ ԳՈՐԾԻՔՆԵՐ	12
Գրենական առարկաներ.	13
Սեղանի եւ խոհանոցի սպասներ	16
3. ԱՏԱՂՋԱԳՈՐԾԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ	18
4. ՈՒՏԵԼԻՔՆԵՐ	19
Միս	20
Կար, սեր եւ մածուն.	22
Կարագ	24
Պանիր եւ հաւկիր	25
Շաբար	27
Աղ եւ ձուկ	28
5. ՓՈԽԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ	33
Տունեն դպրոց	35
Ինչո՞ւ կը ճամբորդեն	37
6. ԾԱՆՈԹ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ	38
Հաւնոցի բոչունեներ	39
Ուրիշ բոչունեներ	40
7. ՈՒՐԻՇ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ	42
Զի	44
Զորի	45
Նուն եւ կատու	46
Ոչխար	47
8. ՄԵՐ ՄԱՐՄԻՆԸ	49
Աչք	50
Ականջ	52
Քիր եւ բերան	
Երան	
Անդամներ	
9. ՀԱԳՈՒՍ	
Մետախու	

10.	ՎԱՐԵԼԻՔ	54
	Լուցիկ	54
	Փայտածուխ	55
	Վառարան	56
	Լուսաւորութիւն	57
	Կանքեղ	58
	Լամբար	58
	Լուսաւորութեան կազ	59
11.	ԲՈՅՍԵՐ ԵՒ ՊՏՈՒՂՆԵՐ	
	Պարտէզ եւ բոյսի մը մասերը	61
	Բոյսի մը ո՞ր մասերը կ'ուտենք	64
	Բոյսերուն տարիքը	65
	Կորիզ, հունս եւ պտուղներ	67
12.	ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ	
	Ժամացոյց	69
	Ե՞րբ կը ծաղկին ծառերը	70
	Մարմիններուն ձեւը	72
	Օդ	73
	Վառարանը ի՞նչպէս կը վառի	74
	Հով	75
	Անձրեւ	77
	Սառոյց	79



2013

Հայաստանի Ազգային գրադարան



NL0446065

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԴԱՍԵՐ

Ա. ԳԻՐՔ 30

Բ. ԳԻՐՔ 40

Գ. ԳԻՐՔ 75

Դ. ԳԻՐՔ 85

Կեդրոնատեղի : «Ամեն, Գրատուն եւ Հրատարակական,
Յակոբ Աբրահամեան, Պապը Ալի, Ծիծես հժ. Խան : Կը գր-
նուի ճանու բայց գրավաճառներուն մօք :

Գրատունս կը հալքայք նաև դպրոցական ուրիշ դա-
սագրիներ : Դիմել վերոյիշեալ հասցէին :



ԴԻՆ 50 ԴՐՈՒՅ